

Յարութիւն Լ. Քիւրքճեան (Արէնը)

ԼԵՂ ԿԱՍՄԱՐ. ՄԱՐԴԸ ԳՈՐԾԻՆ ՄԵԶԵՆ*

Երախտաշատ ժառանգորդին՝
Վանուիի Թովմասեան-Պետրոսեանին

Մուտք

Շուտով կը դիմաւորենք Լեղ Կամսարի ծննդեան 125ամեակ՝ 2013 տարեթիւը:
Ասա հանգրուան-առիթ մը, թէկուզ պայմանական, անդրադարձի և արժեւորման:
Եւ մանաւանդ՝ կարելի հրաւեր մը ինքնաճանաչումի:

Քսաներորդ դարու հայ գրականութեան մէջ, բացառիկ պարագայ կը կայացնէ երգիծաբան Լեղ Կամսարը, Արամ Թումանեանը կամ Թովմասեանը, իր կենսագրական փարզով - եւ գործով: Իր կեանքն ու անհատականութիւնը, արդէն, զինք շեշտօրէն կ'անշատեն ընթացիկ դէմքերու շարքէն: Ծնած Վան՝ 1887ին, կազմաւորուած Արեւմտահայաստանի այդ ոստանին մէջ դարասկիզբի տարիներուն, ապրած՝ պատերազմ ու գոյամարտ, ապա Առաջին հանրապետութեան տարիները, - ան ի վերջոյ ինքզինք գտած է խորիրդային վարչակարգի տակ: Յատկապէս 1930ականներէն մինչեւ 60ականներու կէսի իր շիջումը ստեղծագործած՝ ծանօթ դաժան պայմաններու մէջ, ցուցաբերած է անհատավի ուղղամտութիւն և յանդգնութիւն, յաճախ -իր բառով՝ մահապործ, այսինքն՝ պարզ դիմուածի պարտելով խուսափումը ֆիզիքական ջնջումէ. միս կողմէ տեսնելով՝ կտրուկ արգելումը իր գործունէութեան եւ աղճատումը իր վաստակին¹:

* 20 տարի առաջ պատմության գիրկն անցած խորիրդային Սիության կարուտախտով տառապողներին «Վեճ»-ի խմբագրությունն առաջարկում է ուշադրությանը կարդալ այս ուսումնասիրությունը: Խնճք: Ընդունվել է տպագրության 20.10.2011:

1 Այսօր, մինչ կը փորձնի գնահատումը այդ վաստակին, պէտք է ի սկզբան ու տեւաքար նկատի ունենալ անոր հրատակութեան կիսկատար, ողբերգականորէն աղճատուած վիճակը: Եւ յիշել ու արդէն շեշտել, որ ստալինեան գրաքննութեան դաժան մկրատները, սիրիական թէ ներքին աքսորներու մէջ լուրեան դատապարտուած կեանքի քսանամեայ ամենաքեղուն շրջանը, պարտիական գամբօներու, թէ «գոյշերայր»ներու շրբայագերնամ անցութ հայածանները, մառաններու հողին տակ կճուներու մէջ թաղուած ու մասամբ փճացած ձեռագիրներու ողիսականները, - անբաժան են եղած լեռկանսարեան գողղորդայէն: Ընորիի իր բռնուիի Վանուի Թովմասեանի անսակարկ նուկրումին՝ 1990ական թուականներէն սկսեա, հրատարակութեան հասած իր գործ, թէն եւկան՝ եղօհծարանի դիմագիծի նորովի ստեղծման համար, վաստակի ամբողջութեան մէկ մասն է միայն, յաճախ նաեւ հում վիճակի մէջ, գուրկ մնացած հեղինակային գուրգուրոս վեղըներցումն եւ սրբագրութիւններէ: Ինչպէս ամէկ յառնող գրական թէ՝ մարդկային դիմագօրումները մէկ մասը կը կազմեն Լեղ Կամսարի ամբողջական գործին: Առանց մոռնալու կորուսածը, մենք ստիպուած ենք յուկի տրուածին, անծանօթ ամբողջութեան մը մէզի աւանդուած ծանօթ այդ մնացորդին (տես՝ ծնթգր. 4):

Գ (Թ) դադի թիգի 4 (36) հոկտեմբեր-դեկտեմբեր, 2011

Վել համայնշական հանդես

Լեռ Կամսարի՝ խորհրդային վարչակարգի տակ ապրած աւելի քան քառասուն տարիները կը նշուին չորս ժողովածուներով՝ «Անվաւեր Մեռելներ», «Ազգային Այրբենարան», «Վրիպած Արցունըներ» եւ «Գրաքար Մարդիկ», հրատարակուած յաջորդաբար՝ 1924ին, 1926ին, 1934ին եւ... 1959ին: Այս գործերը անշուշտ խնամքով ականազերծուած էին գրաքննութեան նախանձախնդիր փոյքով եւ միայն մասնակի պատկեր մը կու տային լեռկամսարեան պայքուցիկ երգիծանքն: Առաջին երեքը, արդէն օրին՝ հեղինակի ճերբակալման-բանտարկման պահուն արգելքի տակ դրուած, պիտի չքանային հրապարակէն՝ նաեւ անշուշտ զրկուելով վերատպումի ամէն առիթը: Զորբորդը՝ «Գրաքար Մարդիկ»ը, միակ գործը, որ հեղինակի աքսորէ դարձին ու իր ողջուց հրատարակուեցաւ, գրեք բացառաբար կը կիրարկէ կենցաղային երգիծանը մը, իր կարգին հաստատելով նոյն ականազերծումն ու անվնասութիւնը - հեռաւոր գաղափար մը միայն տալով երգիծաբանի իսկական դիմագիծին մասին:

Հինգերորդ ժողովածուն՝ «Սարդ Տանու Շորերով», 1965ին, արդէն տպուած-պատրաստ, թէեւ 50 մամուլէն ծուատուած-վերածուած 20 մամուլի, վերջին պահու իր խափանումով (հետեւանք՝ Սունդուկեան Թատրոնի տնօրէն Դ. Ղազարեանի ճնշումներուն՝ անոր հովանաւորչական բարքերը թիրախս դարձնող տոմսէ մը դրուած), մահացու հարուածը պիտի տար ծեր ու հիւանդ գրագէտի կեանքին, առաջացնելով կարուած, ապա եւ, քանի մը օր անց, անխուսափելի դարձած մահը...: Մինչ այդ, խափանուած հասորը մասամբ արդէն առարուած էր գրավաճառանցները, եւ ճեռքի տակէ վաճառուած՝ իր 10000 տպաքանակի անձշելի մէկ համեմատութեամբ...:

Խորհրդային վարչակարգի վերջին տասնամեակին՝ կը նշուի հրատարակութիւնը երկու հասորներու եւս՝ «Սիհատորեակ» (1980) եւ «Երկեր» (1988): Այս վերջինը, «Սովետական Գրող»ի հոսկ արտադրութիւններէն մէկը, աւելի քան 500 էջի վրայ տարածուած նիթերու ընտրութեամբ եւ ներածող երկարապատում վերլուծութեամբ, կը կրէ խորհրդային ուղղափառութեան նոյն հին, ծանր կնիքը, հճապէս իր նախորդները - կարծես վերեսքրոյքա մը չըլլայ եկած՝ խարխլելու կայրութեան մենատիրական հիմները....

Լեռ Կամսարի անկաշկանդ, վաւերական հրատարակութիւնները կը սկսին նոյն այդ տարին՝ 1988ին...:

Լեռ Կամսարի այսպիսի արժենորում՝ իբր ճառագայթուն միտք եւ բազմակողմանի երգիծաբանն, եւ որ ներկայ փորձի ստորագրողը կը բաժնէ լիովին, ոմանց մօս - կը քուի- կրնայ տակախն արքնցնել վերապահութիւններ, տեղիք տալ որոշ առարկութիւններու: Ուրիշներ պիտի մղուին փորձութեան (նոյն շփորին մէկ ա'յլ դրսեւորումը) զինք դնելու երկրորդ կարգի շարքային երգիծաբաններու կողքին, «հնակարևուակ երգիծաբաններու»² կամսարեան բնորշումով մը. կամ անպայման իր առիթով եւ իր հետ յիշատակելու զանոնք - հայրենի գրիչներ, թէ սփիտքահայաց....:

Այսպիսի իրողութիւն մը հաւանօրէն, վերագրելի է երէ ոչ գրական-մարդկային չափանիշներու խախտումի մը, ապա զոնէ՝ վաստակի անքարաբ ծանօթութեան....:

2 Տե՛ս «Պարոնեանի գրական հասցեն», «Մարդը տանու շորերով», Եր., «Յայաստան» հրատ., 1965, էջ 317:

Գալով գործին,- Լեռ Կամսարի վաստակը սեւեռող ամէն փորձ, անմիջապէս ու անխուսափելիօրէն, կը գտնուի երգիծաբան-գրողի եւ Մարդու ակնյայտ առնչութեան, նոյնացման վաստին առջեւ: Աւելի՞ն՝ լնթերցողը անոր գործին մէջ -գործի մեծ մասի պարագային- պիտի շտոնէ գրական երկի յատուկ յօրինում ու կառոյց՝ դրուագներ, հանգոյցներ, կերպարներ...: Կամ այս բոլորը պիտի գտնէ՝ երկրորդաբար նշուած ու հպանցուած, դասաւրուած գիշաւոր կերպարին՝ նոյնինքն երգիծաբան-հեղինակի անձին շորջ: Ծի՛շ ինչպէս կը պատահի Յ. Պարունակի գործերուն հետ, գոնէ անոնցմէ ամենակարեւորներուն:

Որքան ճիշդ կ'ըսէ Շահէն Թաթիկեան. - «Ես խօսում եմ Լեռ Կամսար մարդու մասին, որովհենուն նրա անձն ու աղեղծազործութիւնը բացառիկօրէն և երդաշնակ էին (...) Նրա մասին չի կարելի ասել, թէ բազմաժաման կամ ոճական բազմազանութեամբ ու պրապումներով աչքի ընկած հեղինակ է: Թուում է, թէ առ ամենինին հոգ չի դարել գեղեցիկ արդայայլութիւններ որոնելու, գրական հնարքներ բանեցնելու ուղղութեամբ: Նա պակմում էր ազար, անկաշկան (...) կարդում են, անցանում, յիշողութեանդ մէջ բովանդակութիւնը, արծարծուած խնդիրները մնում են. բայց, բուում է, թէ չի մնում ոչ մի կերպար, այսպէս ասած՝ կենդրոնական գործող անձ: Բայց դա միայն բուացեալ է: Կամսարի անձ-հերոսը, որի մարքերի, զգացումների, քաղաքացիական կեցուածքի բացայալումանն է նուիրուած նրա սրբեղծագործութիւնը, - այդ կենդրոնական անձը, այդ կերպարը հենց ինքն է, հեղինակը, իսկ միևնույն կողմից է՝ ժամանակը, ի դէմս դարաշրջանի կարեւորագոյն իրադարձութիւնների»³:

Ուրեմն, մարդկային լեցուն ներկայութիւն մը՝ հարցերու էական եւ անզարդ, անշպար ներկայացումով. հարատորիւն աշխարհայեացքի եւ բարոյական անհատ-մարդու: Ու միւս կողմէ՝ աստիճանաւորուած վերաբերում կեանքի իրականութիւններու հանդէպ, այսինքն երգիծանը՝ բազմակողմանի եւ այլազան: Յատկութիւններ, որոնք նոյնպէս կը խօսին Յակոբ Պարոնեանի հետ հոգեմտաւոր ու գրական խոր նմանութիւններէ, առնչութիւններէ:

Ինչ որ կ'արժէ կատարել -ու կ'առաջադրուի հոս- նախ՝ մերձեցում մըն է Լեռ Կամսարի՝ իր վաստակին, երգիծանքի ծեւերու պատկերացման ու կիրարկումին մէջէն, ապա՝ եւ մանաւանդ՝ ուրուազծումը լեռկամսարեան անհատականութեան ու հոգեմտաւոր աշխարհին՝ իր ամենաընորոշ գիծերով:

Ուրեմն, ներկայ փորձը պիտի չծուուի «գրականագիտական» աւանդական ըննութեան մը. պիտի զանցառուին «զուտ գրական» երկերը՝ յօգուտ քրոնիկային-օրագրայիններու⁴:

3 «Գրական թերթ», Լեռ Կամսարի նուիրուած բացառիկ թիւ, 25/11/1988:

4 Լեռ Կամսարի անհարա եւ անեղջ դիմագիծը երեւան քերող առաջին հրատարակութիւնը, իր ծննդեան հարիւրամեակին առիթի՝ 1988ին, կատարուեան երեւան, արդէն հաստեղած կերեւորոյցայի բաւական ազար պայմաններուն մէջ: Ուշացած այս ճանաչումին պատիւը կերպար՝ երեւանի իր հիւրենկապին, հարկադարար ժամանակ կարելին չխնայող երգիծաբերը «Ողնի»ին, ապա եւ «Գրական թերթ»ին:

Քանի մը տարի եւոք, Պեյրուք՝ 1994ին, «Շիրակ» հրատարակչատունն էր որ, Կ. Դանեսեանի գործողուոս նախաձեռնութեամբ, լոյս կ'ընծայէր նշեան երկու թերեւու այդ բացառիկներու նիւթերը՝ բազմաթիւ անտիկ էջեր եւ Լեռ Կամսարի յիշտառակին նուիրուած վկայութիւններ՝ «Լեռ Կամսար - Տպուած եւ անտիկ էջեր» խորագրով:

Աւելի ուշ՝ կը հրատարակուէր օրագիրին մէկ փորդիկ մասը՝ «Կարմիր Օրեր» տիտղոսին տակ («Նայիրի» հրատ., Երեւան, 2000 թ.):

Վերջին տասնամսակին, յաջորդաբար, հրատարակուեցան փորդածաւալ «Սաստիկ Կոմունիստաներ» պարսաւ-կատակերգութիւնը (2001), որուն արժեքը, լեռկամսարեան գրականութեանը բատերգական նոր նմուշ մը տրամադրելէ աւելի՝ իր յաջորդաբանին մէջ է - գորեն շեշտերով կտակ-պատգամ մը (նասամը քաղաքաւած օրագրային էջերէ): Ապա վերջապէս «Սահապուրծ Օրագիր»ը (2008), որ կը պարփակէ

Քրոնիկային, թեև անձնաշեշտ հոծ վաստակի մը վրայ այս կեդրոնացումը, անոր առաջնահերթութեան ընդգծումը համազօր չէ անտեսելու այլ գործեր - կամ առհասարակ՝ «ստեղծագործական» բնութագրուող ոլորտը վաստակին: Պարզապէս՝ ներկայ փորձին միտումը ատիկա չէ. առաջադրուածը, անգամ մը եւս, մարդու մը կենդանագրին եւ հոգե-մտաւոր աշխարհի ուրուագծման ճիզն է, իր գործի «մեթոսային» կիրարկումներուն եւ բովանդակութեան զոյգ, ընդելոյզ ցանցերուն մէջն վերծանուած...»

Ուրիշ կողմէ մը, նկատի առած՝ Լեռ Կամսարի գործին աղճատումը եւ անոր ներկայ հրատարակութեան տիտղոսներու տպաքանակային սահմանափակութիւնը (ուրեմն եւ բնագիրներու անբաւարար տրամադրելիութիւնը հրապարակի վրայ ու անհատներու մօտ), այս աշխատասիրութիւնը մէջքերումներ պիտի կատարէ ծաւալուն չափերով: Նոյնիսկ եթէ ատիկա չի համապատասխաներ առհասարակ՝ աշխատասիրողի մեթոսային նախընարութիւններուն:

1. Երգիծաբանի խառնուածք եւ լեզուա-ոճային սարք

Լեռ Կամսարի երգիծաբանական սարքը՝ լեզու-ոճ եւ զգայնութիւն, կը ցուցաբերէ «ստեղնաշարի» արտասովոր լայն տարածք՝ սկսած թերեւ երգիծանքէն (ներառեալ տիպական հիմնոր)՝ մինչեւ ծանր հեգնանքը: Ապա, նոյնքան տիրական է իր մօտ՝ խարանող այպանքի, պարսաւանքի կիրառումը:

ա- թերեւ երգիծանք

Ի տարբերութիւն Յ. Պարոնեանի, ու հակառակ տարածուած տպաւորութեան մը, նուրբ երգիծանքը խորք չէ լեռկամսարեան զգայնութեան: Ընդհանրապէս, այս նրբութիւնը մեր երգիծաբանին մօտ պայմանաւոր է առարկայի կամ երեւոյթի «չափաւոր» ժմատականութեամբ:

Այսպէս, երբ կը պատմէ՝

«Այսօր վոլողիկն մէջ դէմս եկաւ արկդաւոր լրդնկ մը ու «Խորհրդային օդային պորտիդին համար հանգանակութիւն կ'ընկեն» ըսելով, քան մը զարկաւ օձիքս եւ դրամ կ'ուզէր: Մէկ կոպէկ հնկրիցի արկդը՝ չընդունից. յիսուն կոպէկ կ'ուզէր:

- Խու՞նը ես, պղայ,- ըսի,- յիսուն կոպէկ ունենամ աէ, ես կը թռչիմ, ա՛լ ինչո՞ւ օդային պորտիդին պամ:

Վերջէն աւելցուցի.

- Բաւական է, քալսա, դրամ չունիմ: Առայժմ թռդ մէկ կոպէկի թռչի այդ պոր-

Երգիծաբանին կեանքի ամենաբախտորոշ մէկ տասնամեակի (1925-1935) օրագրային նորերը, նաեւ, շնորհի հրատարակիչ թոռոնուիկին՝ Վանուիկ Թովմասեանի յառաջարանին - միանգանայն սրտառուչ յիշատակարան մարդու եւ գործի կրկնակ գոլգոթային նուիրուած, թանկագին վկայութիւններով ու տեղեկութիւններով: Նոյն տարին՝ կը հրատարակուի «Խաղը ու Խայտառակ աշխարհ» հատորը: Վերջապէս, յաջորդաբար 2009ին եւ 2010ին, լոյս կը տեսնեն «Սոցիալիզմի Սահարա» եւ «Բանտիս Օրագիրը», հայրենակիցներու եւ հիացողներու մեկնասուրեամբ:

Կը մնայ յիշատակե նաեւ անտիպ էջերու պարբերական հրատարակումը մամուլի օրգաններու մէջ, ինչպէս բացի վերոնշեալ ռահիկրաներէն «Ազգ»ի, «Ազատամարտ-Վարուժան»ի եւ «Ազդակ Գրական»ի էջերուն (այս վերջինը՝ Պէյութը):

Յայտնաբերման ու բանափրական մեկնաբանութեան կարօտ բաւական բան կայ տակաւին առնչուող Լեռ Կամսարի վաստակի տպուած եւ դեռ անտիպ մասերուն, ապա եւ իր բազմախոց կեանքի պատմութեան - սկիզբէն մինչեւ աւարտը:

միղը, երքէն նայիմք՝ ինչ կ'ըլլայ»⁵:

Կամ խառնելով ենգնանք եւ նուրբ երգիծանք, այս վերջինը՝ ներողամտութեան երանգով մը.

«Այսօր Կարիմեանի քով գացի ինկրով մը: Կարարումը շխոսքացաւ քէն, բայց խոսքացաւ օր մը խոսքանալ: Բարի մարդ է շատ, վասնզի չար ըլլալու շափ պարապութիւն չունի»⁶:

Երբեմն, հազուադէօրէն, այս երգիծանքը իր նրբութեան մէջ կը հասնի անթերիութեան «խոստովանանքի» (յիշեցնելով Յ. Պարոնեանի «տկարութիւն»ը՝ Ներսէս Վարժապետեանի մը հանդէպ...): Այսպէս, երբ կը յայտարարէ:

«Հայասպանի կոմկուսակցութեան մէջ երկու ամբողջական մարդ միայն գոյութիւն ունիք: Մէկը Միասնիկեանն էր, որ մեռաւ, միաւր՝ Լուկաշինը, որ կայ: Երեք կուսակցական մարդահամարը ինձի յանձնարարուէր, կը գրէի. «Հայասպանի կոմկուսը ունի մէկ ամբողջ մէկ հազարերրոդական մարդ»:

«Ամէն անզամ, երբ կը դիմանմ Սաքօ Համբարձումհանը Լուկաշինի արողին ասրած, քերականութեան մէջ դերանունը կը յիշեմ, որ կը դրուի անուան դիել»⁷:

Կամ երբ, այլեւս անխառն հիացումով, իր «Հայոց Պատմութիւն» անտիպին մէջ, կ'արձանագրէ.

«Վասպուրականը սակայն, 20րդ դարասկիզբին կը կազմէր ուրախալի բացառութիւն մը (...) Կը նիրկայացնէր շնչելի մքողորդ մը, եւ այդ՝ շնորհի Արամ իշխանի:

Արամ իշխանը, որը ծագմամբ Միւնի էր, իր եռանդուն գործունէութեամբ, իր պարզութեամբ ու իմասպութեամբ գրաւեց (սիրուերը...) »⁸:

Թերեւ տիպի այսպիսի երգիծանք, աստիճանական ուժգնութիւն առնելով, կը հակի դէպի կծու հեգնանք - ի հարկէ համաձայն կացութեան, քննուող երեւոյթին կամ իրադրութեան: Օրինակներ՝ յաճախ կը գտնենք Լեռ Կամարի նախախորհրդային էջերուն մէջ, ինչպէս է պարագան՝ «Հայաստանն ու Գաշնակիցները» տոմսին (1919էն), ուր «պատիկ դաշնակից» Հայաստանը, «կնիքն ու հարսին ձեռքը բռնած», ճամբար կ'իյնայ, կը ժամանէ Փարիզ ու կը զանայ համոզել Վերսայի դասինդին բարապանը՝ զինք ներս ընդունելու (կարծ հատուած մը միայն).-

«- Սուսրը կողմնակի մարդկանց արգիլուած է,- լսաւ բարապանը եւ սուսր վերա:

- Ես կողմնակի մարդ չեմ, բարեկամս [...] Իմաց լրուր վերը, իններեմ, որ պայիկի Դաշնակիցն է եկեր...»

- Արամկ հրաման մը չէ լրուած ինձի:

- Վկանը հո՞ն է [...] Կանչէ՛ լրուր անզամ մը. ըստ՝ Թուրքիայի լուծին լրակ դարերով լրապաղող Հայը քեզ կ'ուզէ դրան վրայ [...]»

Այդ միջոցին Զլենանսո դուրս եկաւ պալարէն՝ ջուր բավիելու կ'երբար:

- Ներեցէք, այ. Զլենանսո, սա ծառան չի բողուր որ ներս միքնեմ,- լսաւ ժպրեթենս Հայասպանը երեւէն հասնելով... »⁹:

5 Մահապուրծ Օրագիր, Եր., «Լուսաբաց» հրատ., 2008, էջ 43:

6 Անդ, էջ 47:

7 Անդ, էջ 28:

8 Հայոց Պատմութիւն(1916), Ազգային Այբբենարան, Եր., 1926: Մէջերումը՝ տես՝ «Բանտիս Օրագիրը», Եր., «Անապաս» հրատ., 2010, էջ 23-25:

9 Ազգային Այբբենարան, Եր., 1926: Մէջերումը՝ տես «Տպուած եւ անտիպ էջեր», «Ծիրակ» հրատ., Պէյրութ, 1994, էջ 90:

Խորհրդային առաջին խսկ տարիներէն՝ Լեռ Կամսար իր առջեւ կը գտնէ երգիծանքի ու պարսալի առատ «դրամագովու», որուն բաղդատած՝ նախընթաց տարիներու տրամադրած նիւթերը՝ իրենց աղքատութեամբ՝ չնշին, ունեին միայն երգիծաբան հեղինակը յուսահատեցնող «բամբասանքի» արժեք - իր խսկ բառով: Միւս կողմէ, անշուշտ, շատ արագ կը դիմագրաւէր գրաքննական յարածուն արգելքներ: Եւ կենցաղային մեկնակետով իր «սուր ֆելիետոնները» կը մնային անտիպ՝ «զգրոցային» վիճակով, (հալածանքի տարիներուն նաև «կճուճային» վիճակով, հողի տակ բաղուած...), մինչ հրատարակութեան կ'արժանանային աւելի «քուր»եր՝ բաղաբական հնչենդութենէ զուրկ էջեր (սուր եւ բուր բնորոշումները՝ լեռկամսարեան են. իրենց խսկական համագիրին մէջ կ'երեւին աւելի վար):

Երգիծաբանը ներքին քաղաքականութեան թեմայով կը յաջողցնէ անկրկնելի սլաքներ: Այսպէս օրինակ, երբ կը գրէ «Գերագոյն Սովորի սեփական, Սուսանը զոգոնցն արձակում է ու Երեւան «ժամանում», իր վեց մանր երեխաների իննամքը իր մարդ Խաչոյին յանձնելով:

Խնէ զճ Խոաչօ: Դու, որ ողջ կեանքում կոպալը ծեռքիդ լրաւար ես արածեցրել կոպալո՞վ պիտի կառավարես լրուն:

Եւ որովհետիւ որպէս Գերագոյն սովորիդ դիպուրակ հեռախոս ունիէր Սուսանն իր լրանք Խոաչօն ամէն րոպէ վերցնում է խօսափոռը եւ «կենադրոնից» պահանջում էր «լրալ» Գերագոյն սովոր: Սուսանը երեխայ էր հազցնում, պէ՞շը էր ինանալ, թէ որդին է Վաշիլի շամպիկը կամ Սուշենի վարդիքը: Շիլա է կիում՝ ո՞չ աղի գիլի գիլի, ո՞չ պղպեղի.. Այս բոլորը պէ՞շը է հարցնէր դեպուրակ Սուսանին, թէ՞ ոչ: Անշուշտ պէսը էր...

Դրա հակառակ, կրուորուիի Սուսանն իրեն շար լաւ էր զգում Գերագոյն սովորում, թէիւ օրէնսդրութիւններ մշակելիս նա աւելի շար չգիտէր «աղի» ու «պղպեղի» լրեղը, քան Խոաչօն, քայց սեփականերում ու ժողովականում մարդու գիրութիւնը շար չի երեւում. մէկը խօսում է, խսկ մնացեալ բոլորը միայն մար են բարձրացնում...»¹⁰:

Կենցաղային ամենաչնչին երեւոյթներն խսկ՝ առիբ են յաջող բնութագրումներու, առնուազն՝ ակնարկութիւններու: Այսպէս՝

«Ուրիշ է իսիդը, ուրիշ սրամոքը:»

Սոցի օր, առողուն, քունէս վեր կելանեմ՝ պատրաստ բոլորին բարիք ընելու: Կինս, սակայն, աջ ծեռքս դանակ մը կու լրայ, ծահիք՝ ուրմերը կապած հաւ մը, թէ՝ մորքէ...

- Սակայն, ի՞նչ մեղադրական ակդի հիման վրայ.- կը հարցնէմ կնկան՝ աչքերուն մէջը նայելով:

- Մեղք չունի,- կը պատրասխանէ կինս:

- Մեղք չունի՝ չեմ մորքեր: Ես «Զիկա» չեմ,- ըսի, բռչունն ազար արձակեցի...

Ծաշին կինս կերակուր չէր պատրաստեր: Պանիրով կշղացանք թէիւ, քայց լրամադրութիւնն ինկաւ առանց լրաք կերակուրի.. Միւս օրն առաւորեան նամակով մը կը կանչնի Արամայիս Երզմկեանը, որ զայ մեղադրէ հաս՝ մորքելու համար»¹¹:

10 Կարմիր Օրեր, էջ 327:

11 Մահապուրծ Օրագիր, էջ 23:

Կամ՝

«Այսօր Աշուղիկս իր բնկերոջմէն «սուլը» բառն էր լսեր ու դիմելով ինձի՝ ակոր նշանակութիւնը կ'ուզէր գիտնալ:

- Դեռ փոքր ես, բալաս,- պարասիանիցի, իր գանգրահեր գլուխը շոյելով, - երբ մեծաս, կարդալ սորվիս, «Խորհրդային Հայաստան» կարդաս՝ ան ակեն միայն կիմանաս, թէ ի՞նչ բան է «սուլը»... »¹²:

Կամ դեռ՝

«Երեխաս երկու օր է՝ լոյժ է, մայրը նստեր՝ շենք-շնորհքով կու լայ:

- Վեր կաց, կճիկ, - սիրով կու լուս իրեն, - երկու օր լուծէն ի՞նչ կըլլայ: Խորհրդային մամուլը սա լուսը լուսի է լոյժ է, ի՞նչ է երեր... »¹³:

Տիպական գուարթախութիւնը՝ **իիմորն** ալ բացակայ չէ լեռկամսարեան գործէն: Սիայն՝ անիկա եւս հազուադէպօրէն անխառն է. աւելի յաճախ, ինչպէս թեթև երգիծանքի այլ երակներ, կը զգացնէ ծանր, երբեմն շատ ծանր հեգնանքի ննիատեսստ:

Օրագիրի սա հաստուածին մէջ, կը հաստատենք արդէն բաւական «ծանրացած» իիմորն մը, թէեւ՝ այս զգայնութեան յատուկ **ինքնահեգնումի** շեշտերով՝ աւելի շուտ «կը յաջողի» խարութիկ խննարհութեան ստուերով մը ստորագնահատել սեփական քաջութիւնը, որուն ծանօթ ենք.

«Ես ազակութեան յոյսը խսպան կրրած՝ մի օր ինձ Զանգուն եմ գցում, մի օր երկարուող րեկսերի վրայ են պառկում ... շուարել եմ, շիմանալով, ո՞ր լուսակի մահից օգրուիկ: Իմ բարեկամներս, իմ հոգու այս վիճակից անդրեկակ, անվերջ հարցնում եմ՝ «Ե՞ր պիտի ազակութեանը այս բռնութիւնից»:

Իսկական քաջ Նազարէ եմ ես: Իմ կամքից անկախ առիւծի կռնակը ելած, վասիից քար եմ կրրել՝ բռլորը կարծում եմ, թէ արշաւանքի եմ զնում... »¹⁴:

Այլ տեղեր՝ երգիծարանի հիմորը, բանձր բախիծով ծանրացած, արդէն ի՞նք կը յայտարարէ իր պարունակած բոյնին դեղաչափը.

«Լինում են բռաքէներ, երբ սկսում եմ ինքս ինձ կշրամքել այն բանի համար, որ այսպէս անվերջ ծիծաղում եմ աշխարհի վրայ եւ միեւնոյն ժամանակ ապրում եմ այդ աշխարհում:

Բայց ես ինքս ինձ վրայ էլ եմ ծիծաղում:

Ծիծաղելի չէ՝ այն մարդը, որ չզիրի, թէ ինչո՞ւ է եկել աշխարհ:

Կամ այն մարդիկ, որոնք լաց են լինում աշխարհի վրայ, աւելի՝ են օգնում մարդկութեանը իր դժբախսութեան մէջ, քան ես իմ ծիծաղույլ:

Ուզո՞ւմ էք կանգնեն, շը՝ ուշը՝ լաց լինեն:

Կամ չէ՝ լսում արդեօք մի դառն հեղնանք իմ ծաղրի արանքում... »¹⁵:

Հեգնանքի աւելի անխառնօրէն դառն նորեր եւս կանուխէն կը լսուին Լեռ Կամսարի գրիշն տակ: Այսպէս, 1919ի Յունուարի թուակիր բաց նամակ մը, ուղղուած Հանրապետութեան առաջին վարչապետ Յ. Քաջազնունիին, հիանալի օրինակ մըն է խարանումի դիւնանակալական ապիկարութեան եւ խորական որոշ մտայնութեան մը: Արեւմտահայ գարդական ուսուցիչներու մէկ պատուիլակութիւնը, զարբականութեան երեխաներուն համար նախատեսուած դպրոցները բանալու խնդրանքով ներկայացած վարչապետին, դիմագրաւած է «քքու» մերժում

12 Անդ, էջ 94:

13 Անդ, էջ 63:

14 Սոցհակամի Սահարա, էջ 194:

15 Կարմիր Օրեր, էջ 317:

մը: Լեռ Կամսար մաս կը կազմէր պատուիրակութեան:

«Հոգ չէ, չենք վիրաւորուիր: Ես գէք այն կարծիքն եմ, որ պեկուրիսն մը, ինչքան ալ պզրիկ ըլլայ, անոր մինիսպրը իրաւունք պէտք է ունենայ իր մէկ հպատակին «կորիր» բանու: Խնդիրը հող չէ, այլ հոն, որ քուրքահայ ուսուցչութիւնը որքան քիչ իրաւունք է ունեցեր ապրելու այն կառավարութեան օրօք, որ «հայկական» կը կոչուի...»:

Բայց...

«... Կը յիշէ՞ք [...] որ Վալերի Բրիստվը Ռուսականն ելաւ եկաւ, հայերու ունեցած գրական զանձը՝ Գրիգոր Նարեկացին հանեց ու դրաւ իրենց առջեւ: Կը յիշէ՞ք՝ որքան ուրախացան հայերը, ինչքան խօսեցին, գրեցին... վերջն ալ եղրակացուցին՝ այն ազգը, որ Գրիգոր Նարեկացի ունի, արժանի է ինքնավարութեան [...] Բայց երեւ քուրքահայերը դպրոց չունենան ու երկրորդ Նարեկացի մըն ալ չծնին, [...] չէ՞ որ մենք բան մը չենք կրնար ցոյց բալ դաշնակիցներուն՝ ինքնավարութիւն արանալու համար [...] Այսօր երբ ձեր պեկուրինը օգնութեան ձեռք կը մեկնէ երկարուղային ծառայողներուն, [...] կ'օգնէ քաղաքի կոռպերադիւներուն, այդ նոյն պեկուրինը բոյլ կու բայ, որ ողջ դաս մը հայկական գրի ու դպրութեան մշակներու՝ մեռնի... անօրի»:

Երեւ Հանրապետութեան առաջին ամիսներու ահաւոր կացութեան նկատառումը երեւորական զապուրին մը կու տայ Լեռ Կամսարի արտայայտութեան, միս կողմէ՝ երգիծանքի որոշ գեներել, ինչպէս հակիմասի գործածումը («Ես գէք այն կարծիքն եմ, որ պեկուրիան մը մինիսպրը իրաւունք պէտք է ունենայ...»), բայց նաեւ՝ հեգնանքը զանցող ուղղակի՝ պարաւի կիրարկումը, - բացառիկ ուժգնութիւն մը կու տան այս էջին, միանգամայն լուսաւորելով Հայաստանի առաջին Հանրապետութեան նուազ շնորհալի դեկանակար դեմքերէն մէկը, նաեւ որոշ մտայնութիւն: Հիանալի այս էջը, իր կարգին, կը փակուի անմոռանալի շեշտով մը, ուր կը յառնէ Պարոնեանը - նոր Պարոնեան մը, արդէն:

«Վերջապէս, Վահեաչուր Տէր, ի նշ երկարացնեն. սասպիր բարկացած եմ Ձեր այդ հասաէր կարգադրութեան դէմ, եւ երեւ ինչ պէս մարդ մը իրաւունք ունենար բարկանալու մինիսպրի մը վրայ՝ պիդի բարկանայի...»¹⁶:

Աւելի ուշ՝ շնորհրդային շրջանին, թերեւ երգիծանքը շատ տեղ երեւորական է, կծու հեգնանք՝ սարկազմ ծածկող: Երգիծաբանը ահաւոր ծանր իրադարձութիւններ կը պատմէ՝ ինքնա-երգիծանքի ձեւին տակ, ու կեղծ մեղմաստութեանք՝ լիկուպայով («զուարձալի մարդ...» «ֆիզկուլլուրայի...»): Կարծես այդ ձեւը աւելի կը բաւարարէ զինք, աւելի՝ կ'արտայայտէ իր ողջ գարշանքն ու ընդգումը, քան այսպանքն ու հասու պարսաւը պիտի կարենային ընել:

Այսպէս՝

«Բանկապետս զուարձալի մարդ էր: Զանգրոյս փարավելու համար աշխալիքի հեռաւոր լազեր ուղարկեց ֆիզկուլլուրայի: Այնուղի գեղային նաև էր էի բեռնարափում եւ շապ գոհ էի վիճակից: Միայն մի անգամ նարեկադշիկն ծանր բեռ դրեց կունակին, եւ ես ճօնուն ասնդուղքից գեղը գլորուեցի: Բայց ոչինչ, ևս չէր մեղաւոր, այլ ես, որ մի փոքր քուլակզմ էի...»

Երբ աքտորին երեւ լուրին լրացաւ, Հայաստան վերադարձայ եւ, միգնելով «Խորհրդային Հայաստան»ի խմբագրութիւն՝ հարցրի:

16 Բաց Նամակ մինիստր. նախագահ Քաջազնունիին (1919, յունուարի 17): Մամուլէն՝ ներառուած «Գոարար մարդիկ»ի մէջ, «Դայպետիրատ», Եր., 1959, էջ 101:

- Շատ յաջող բանդարկուեցի,- այժմ կար՞ո՞ղ եմ գրել... »¹⁷:

Նոյնը՝ երբ, իր ողջ կեանքի անհերեբութեան յետադարձ հեռանկարը մեկնաբանելու պահուն, իբր թէ որպէս հակադրում հանդերձեալ դրախտի, կը հեզմէ խորհրդային դրախտի «բարիքները».

«... Եթէ դրախտում արդարները պիտի բառեն ինձի ծառի վրայ ու միայն փառք գրան Աստծուն, դրա համար ի՞նչ կարիք կայ մեռնելու, ահազին քաղման ծախս կարարելու, քաղութեալ անրից յարութիւն առնելու եւ այլն:

Փա՞ռք էք ուզում գրալ՝ առանց այդ դժուարութիւններին ենթարկելու ձեզ. համեցէք սովորական Ռուսական, փառք գրուէք Լենինին ու ապրէք նորակառոյց շէնքում օժդուած մարուր սենեակներով, խոհանոցով, արդաքնոցով ու քաղնիքով:

Ինչո՞ւ գերադասել կենցաղային ոչ մի յարմարութիւն չունեցող ինձի ծառը. մի օր էլ քունի գրանի՝ ցած գլորուես ու եսիմ ինչ լինես... »¹⁸:

Բ- Ծանր հեզնանք

Մեր երգիծաբանէն ակնկալել՝ պարբերաբար դրսեւորուող այս երակէն անդին՝ աւելի՝ մնայուն մեղմ երգիծանք, կամ յատկապէս՝ **իիւմոր**,- պիտի նշանակէր մոռնալ իր ահաւոր կենսապայմանը (նոյնը չէ՝ պարագան իր հոգեհօր՝ Յ. Պարոնեանի...): Այլ խօսքով, ընդհանրացումով մը, հաւանօրէն թիրիմացութիւն է հայկական միջին խառնուածքին մէջ որոնել անոր ոչ այնքան բնորոշ այդ գիծը: Մանաւանդ՝ **իիւմորի**, իբր ոճա-զգայնական համատարած երեւյթի, ճիշդ հասցէն՝ թերեւս գտնուի Աստվածեանի կամ հիւսիսային Երրուայի նշուշներուն խորը, սակայն ոչ հայկական բնաշխարիի ու անոր ծնունդ հայ մարդու կարծը ու բիրս պատմութեան ու առօրեայի ծոցին...:

«Խառն» հեզնանքի տիպական օրինակ մը, ուր սակայն այլեւս կը տիրապետէ ծանր հեզնանքը, կը կազմէ տաժանակիր աշխատանքի վերը մէջբերուած դասնկծու նկարագրութեան հետեւող եզրափակիչ տողը, ուր նոյնպէս երեւուրական գուսան երգիծանքը չի յաջողիր երկարօրէն ծածկել դառն ու դաժան իրականութիւն մը, եւ արագօրէն կը դառնայ դառն ու դաժան իր կարգին.

«Երեսակայէք, այս բոլորից յեպոյ ես չէի քքում սովորական կառավարութիւն երեսին, որովհենիքին, ինչպէս մի անգամ ասել եմ, դեղանքը ցուրտ էր, եւ քուրս կարող էր սառած մնալ նրա երեսին... »¹⁹:

Խառն հեզնանքի, հնո՞ւ տրամասական ձեւի տակ հակիմաստի եւ մեղմասութեան բաղադրեալ կիրարկում կը գտնենք զրոյցի մը մէջ՝ չեկայի նախագահին հետ. կանչուած էր սարսափի այդ հիմնարկութեան կեղրոնք՝ հաշի տալու երեսուն ուր տարի առաջ գրած իր մէկ ֆելիետոնին համար (գահընկեց ցարի ողջոյնի նամակը... իր «**արժանաւոր ժառանգ**» Լենինին ուղղուած)²⁰:

Չեկայի նախագահը, իր առջեւ կարդալէ եսք բոլորովին մոռցուած, բայց «խոճամիտ» տեղեկատուի մը պեղումով մէջտեղ հանուած այս էջը՝ «**հարցական**

17 Կարմիր Օրեր, էջ 12:

18 Անը, էջ 272:

19 Անը, էջ 13:

20 Տե՛ս Նիկոլա ցարին նամակը Ուլեանով Լենինին, «Խաղը ու խայտառակ աշխարհ», «Դայաստան», Եր. 2008, էջ 100:

Երեսիս նայեց. [...]

«- Զգո՞ւմ ես քեզ յանցաւոր:

- Շատր սասպիկ,- պատրասխանեցի:

- Հապա իմազվէ՞ս է, որ դրանից յեկոյ ապրում եմ:

- Ապրում եմ, որովհետեւ շար եմ յանցաւոր: Այսպիսի յանցանքը գործողը, երեսունութ դարի բոլշևիկներ ուժինում ապրելով չի կարող իր մեղքերը քանի իմանան յանցաւորը պէտք է հարիւր երեսունութ, երկու հարիւր երեսունութ դարի ապրի այս ուժինում, որ կարողանայ քանի իր յանցանքը:

- Այսքան անգանելի՞ս է մեր ուժինը,- հարցրեց:

- Այո,- պատրասխանեցի:

- Այդ դէպքում դու երբեք պիտի չմեռնես, - ուրբ գերին զարնելով գոռաց Զեկայի նախագահը ու վեր կացաւ:

Տուն եմ զալիս սուկալի ընկճուած: Միշտ իմաձ միսիքարել եմ այն յոյսով, թէ մի օր կը մեռնեմ, սրանց ձեռքից կ'ազարուեմ: Ասացէք իմադրեմ, սրանից յեկոյ իմացն՝ միսիքարուեմ»²¹:

Նոյն ֆելիետոնին պատճառով թոշակէ գրկուած՝ գրողը դիմած է թոշակներու յանձնաժողովի նախագահին: Իր դիմումը թոշակի վերականգնման՝ կը մերժուի: Կացութիւնը առիթ կու տայ Լեռ Կամսարի՝ գործածելու քաղիմաստներու եւ կացութիւններու անսպասելի մերձեցման ձեւը, կրկնակի ամենափայլուն կիրարկումով մը.

«Չուր անցան ջանքերս, չհամոզուեց նախագահը, եւ դուրս եկայ նրա մօրից:

Երբ փոր ու փուշման զնում էի փողոցով, երեւակայութեամբ քանիքը վերադարձայ եւ երանի դրուի այն օրուան:

Ասում եմ՝ այն ժամանակ, երբ փորձեցի հացադուլ յայլարարել՝ իմաձ բռնի կերակրեցին: Իսկ այսօր, ազարութեան մէջ, երբ ցանկանում եմ ապրել՝ բռնի սովամահութեան են ենթարկում...

Սերնեւը իմաձ համար դժուար քան չէ, ի հարկէ, կարելի է եւ մեռնել մանաւանդ իհմա, երբ արդէն 70ի մօր մարդ եմ, քայլայուած առողջութեամբ, անվերջ հալածանքից շշմած, կարիքի մէջ իմադրուած:

Ես հէչ:

Ես աւելի շար սովետական իշխանութեան մասին եմ մրածում:

Ձեզ յայգնի է, որ արդասահմանում Դաշնակցութիւնը ապրում է քացառապէս մեր դեկավարութիւնն ընկնադապելով: Եթէ այդպիսի ծանր պայմաններում մեռնեմ պիտի վեր կինայ եւ աշխարհով մէկ յայլարարի թէ՝ լիսէք, Լեռ Կամսարը իր ամբողջ կեանքի ընթացքում ծաղրեց մեր բոլոր սրբութիւնները [իս] մենք նրան մերեցինք, իսկ սովետական կառավարութիւնը ընդամենը մի ֆելիետոնի համար սովամահութեան ենթարկեց նրան...»:

Կը հետեւի քաղիմաստ/կացութիւն երրորդ նմանօրինակ կառոյց մը, այս մէկը՝ ուղղակի պարսակի շեշտով ծանրացած, որ տիրականօրէն կը փակէ թեման:

«... Եթէ կը գունէք, որ ոչ իրօք որ ես իրաւունք չունեմ ապրելու, այն ժամանակ, ի նկատի ունենալով, որ սովետական կողեքում սովամահութեան պատիժ նախագիտուած չէ՝ կը իմադրէի Ձեզ՝ «ներման կարգով» իմ սովամահութիւնը զնդակահարութեամբ փոխարինէք...»²²:

21 Կարմիր օրեր, էջ 101:

22 Անդ, էջ 116:

Կամ՝ երբ, «ազատ քաղաքացի» դարձած, կննթարկուի գրելու եւ հրատարակուելու արգելվի, ու կը փնտուե տարբերութիւնը «ազատ կեանքի» ու քանտարկեալի վիճակի միջեւ.

«Բանկում օրական մէկ անգամից աւելի արդաքնոց գնալու իրաւունք չունէի, այն էլ 15 րոպէից ոչ աւելի. հիմա կարող եմ օրական հարիւր անգամ արդաքնոց գնալ ազար. կարող եմ արդաքնոց գնալ ու թևաւ գուն չվերադառնալ. Գիրէ՞ք դա ինչ ազարութիւն է:

Զգիրէք:

Կիմանաք այն ժամանակ միայն, երբ *Sէրը աջողի բանիր ընկնէք, սասպիկ փորհարութիւն ունենաք* եւ կիմանիկի ողբերձ ընկած պաղապէք կէս րոպէով դուրս քողնիել...

Չէ, սա մէծ արդօնութիւն է, որի համար ես շնորհակալ եմ իմ կառավարութիւնից, որ ինչ ազարեց բանկային այս պրոցեդուրայից:

Ուրիշ... ուրիշ... համարեան ոչ մի լուրբերութիւն»²³:

Բառային մերձեցումներով եւ կացութենական գիտերով աստղագարդուած երգիծանքի օրինակները անհամար են: Այսպէս, խորհրդային մամուլի մասին՝

«...պլենումի վճռից անմիջապէս յեկոյ (...) կովերն սկսել են արդէն կաքն «աւելացնելու» թերթերում:

ԱՇի սա թերթերը... երբեք չին քողնում, որ անասունը ինքնուրոյն կերպով իր արդինքը լրաց: Կովի վիճարքն իրենք են կաք լրացի, հակ գեղ իրենք են չու ածում, ինզերի գեղ իրենք շաղանում, եւ այսպէս անվերջ:

Ինչպէս իրենց ուղարկուած յօդուածները, այնպէս էլ գիւղակնիւսական մթերքն են «խմբագրում»: Ըստ այս խմբագրութեան, կոյխոզում ծնուած երեսուներկու զառները հարիւրիկնազ են դառնում, կովերը, որոնք ծնելիս մեռած հորբեր են թերում, թերթերում «առոյգանում» են եւ նկարում պրիդնազ լրացով:

Այս ձեւով «խմբագրում է» ամրող Սովետական Ռուսական ռուսասրանը, եւ իսկական դժոխքը դառնում է «դրախտ»՝²⁴

Կամ՝ երբ կը գրէ Կենտլումի բ. քարտուղար Զարորեանին՝ Ամերիկայէն իրեն համակրող-հիացող նախկին վաճեցի Սիմեոն Կիլոյի հարցական նամակին մասին, թէ՝

«... Հայաստան այցելողներից մէկն ասում է մեռած է, միաբ` կենդանի... չգիրես ո՞ւ հաւատարա:

[ԱՕՔՍի նախագահ] Տիկին Բերսարէն այդ նամակը ուղարկեց ինչ, անձամբ պարասիսնելու համար:

Ես էլ թանառութեամբ չափազանց համեստ՝ վեր կենալ գրել՝ «կենդանի եմ»՝ դա կը լինէր իմ կողմից սնապարծ ինքնազովութիւն:

Վերջը մի կերպ հասկացրի, թէ կենդանի եմ իրը անհար, իսկ կիսակենդանի՝ որպէս գրող... [թէ] քանի լրարի աքսորուած էի... եւ լրարայ ԱՕՔՍին, նամակս ուղարկելու:

ԱՕՔՍը չուղարկեց՝ ասելով.

- Մեզ մօդ «աքսորուելը» արգելուած է...

- Հապա ի՞նչ պարասիսնեմ նրա հարցին:

- Այդ ձեր գիրնալիքն է:

23 «Ոզնի», Եր., N 22, 1988: «Ազար», Պեյրութ, 20 յունուար, 1994:

24 Կարմիր Օրեր, էջ 75-76:

- Այն ժամանակ կը գրեմ՝ «նախորդ նամակումս սիսալմամբ գրել եմ Զեզ, քէ կենդանի եմ, մինչդեռ յեւրազայում պարզուեց, որ մեռած եմ։ Կամ՝ հաւափացէք բոլոր Հայաստան այցելողներին հաւասարապէս։ Ես են կենդանի եմ, են մեռած»²⁵։

Տեղ-տեղ, այս մերձեցումները կը ստանան թեւալոր խօսքի հիմնալի թափ եւ ուժգնութիւն, ինչպէս սա «զրոյց» ներուն մէջ, վարչակարգի բնոյթին եւ անոր հաստակներու ճակատագրին մասին։

«Ո՞վ Քրիստոս, դու երջանիկ ես ինձանից նրանով, որ ընդամենը մի քանի ժամ մնացիր խաչին զամուած եւ մեռնելիս էլ հետդ գարար աջից ու ծախից խաչուած երկու աւազակներին։

Սովորական կառավարութիւնը ինձ սա բառասուն գարի խաչի վրայ է պահում եւ իմ երկու կողմերում չի խաչել Լենինին ու Ստալինին...»²⁶։

Ապա՝

«Սա բոլշեվիկնեան ռեժիմին մենակ լաւն այն է, որ հանդերձեալ կեանքին մէջ չի շարունակուիր։

Կրամ՝ երեւակայել՝ ի՞նչ սարսափելի պիրի բուար մեզի այս ռեժիմը, երէ մեռնելով իսկ շագանուիչնը։

Ու երբ կերեւակայեն քեզի ազա՞ր՝ դագաղին մէջ պառկած, ո՞չ զիշերը չեկիսդ, ո՞չ ցերեկը միլիցիա, ո՞չ հարկային թերը, ո՞չ բուզանք, ո՞չ հացի հերը, ո՞չ շրի...։

Սա՞հ, ինչքան երախպապարդ մնացիր բոլշեվիկներուն։

Անոնք քու ժահրուր դէմքը գեղեցկացուցին»²⁷։

Տիրող համակարգի համատարած բարոյական փուածութիւնը, ընչաքաղցութիւնը առաստ նիւթ պիտի տրամադրէր երգիծաբանին։ Այս թեմայով, ու լեզուախսադային-իմաստային քերեն «փոխսադրութեամբ» մը, մեզի կը տրուին շնորհալի էցեր, ինչպէս «Հիմնարկի մահը» տոմսի պարագային։

«Առաօտք, երբ Երեւանի առեւպրական հիմնարկները գարքեցին՝ լուր լուրածուեց, որ Բազմարդկոռպամիկութիւնը մեռել է։

Հիմնարկներն ապշած իրար են նայում ու ասում.

- Երեկ ես նրան փողոցում լրեսայ ողջ-առողջ. այդ ե՞րբ մեռաւ։

- Ի՞նչ ես ասում, ողջ գիշեր միասին քէֆ էինք անում ու կապսակում։

... Ու հանգուցեալի դին անապոմիկում լուրած՝ իմանալու մահուան պարմառը։

Բժիշկները երբ նրա սրամոքը բացին, ինչե՞ր չհանեցին այնպեղից, Ասրուած իմ - էլ ապրանքարար աւպոմորիկներ, էլ սառնարաններ, անգամ լուսնակ հազարներ արժող ...։ Ոչիսարի ուրեր, դմակներ, պլոճիկներ...։

- Կեանքին մէջ այսպիսի բան չէի լուսել - ասաց մի ծեր բժիշկ։

... Թաղումը շակ սրամուուչ էր։ Դամբանախօսները խօսեցին հանգուցեալի առաւելութեան վրայ, որ նաև հաշուեյարդարի ժամանակ «իմ ու քո» անել չգիտէր։ Եր սեփականութիւնը հիմնարկինն էր, հիմնարկինը՝ իրենը, ու մի լուր գնալին, հիմնարկի ողջ ծանրութիւնը վերցնում էր իր վրայ...»²⁸։

Երկրի ապիկար դեկավարութեան խարանումը լայնագոյն տեղը կը գրաւէ

25 Կա՞յ արդեօք վերադարձի մի նշոյլ կամ բնաւեր, տնաւեր վասպուրականցին, Վանուիի Թովմասեան, «Ազգ - Մշակոյք», Եր., 21 ապրիլ, 2007:

26 Կարմիր Օրեն, էջ 406:

27 Մահապուրծ Օրագիր, էջ 169:

28 Տպուած եւ անտիպ էցեր, էջ 145:

յատկապէս «Մահապուրծ Օրագիր»ի մէջ: Լուկաշիններու արժանիքը ճանչցող երգիծաբանը անխնայ է հանդէպ միսներուն՝ այսինքն «ղեկավարներու» ջախ-ջախիչ մեծամասնութեան:

Համառոտութիւնը երբեմն ուղղակի մրցանշային է, բայց այնքան թելադրական.

«Ժողկոմիտորիի տեղակալ Ասքանազ Մուսիևանը մեռու:

Սիակ բանը իր կեանքին մէջ, որ կարարեց առանց «ընկերներուն» հարցնելու»²⁹:

Կամ ինչպէս իրեն համաբաղաքացի թեմադրիչ Վարդան Աճեմեանի ուղղուած նամակի մը (1965) սկիզբը՝ իր «Հոգու Զաւակ» թատերակի մերժումին առթիւ.

«Սիրելի Վարդան, իմ հայրենակից, որը սովորաբար քաղցր է լինում»³⁰:

Երբեմն, երգիծանքը՝ իբր անուղղակի ձեւ՝ կարծես պահ մը անբաւարար կու գայ. դժնակ կենսապայմանն ու կենսապայքարը կը յորդեցնեն երգիծաբանին համբերութեան բաժակը՝ կաշկանդելով նաև երգիծա-գեղարուեստական զգայարանքը:

Այսպէս. «Սովորական կառավարութիւնն ինձ Յ պարի պաժանակրութեան դադապարտեց հեռաւոր հիւսիսում եւ 17 պարի վլարեց ընկանիքից»՝ որպէս քաղաքական յանցաւոր եւ, սակայն, այսօր վերանայելով իր վճիռը, զիւա, որ արդար եմ եւ ի զոր տեղը քսան պարի պառապել եմ:

Սի փոքրիկ վրիպակ:

Բայց հեկաքքիրն այն է, որ իր ահռելի սիսակի համար կիսաբերան ներողութիւն անգամ չի խնդրում ինձանից, ինչը պահանջում է պարրական քաղաքավարութիւնը»:

Ապա անմիջապէս, կրկին՝ կարծես նեղուած պարսակի մերկութենէն, շատ ուղղակի շեշտէն, ան դարձեալ կը դիմէ անուղղակի, զուսպ (երեւութապէս միայն, որովհետեւ ահաւոր սեւութեամբ մը մթնցած...) երգիծանքի ձեւին.

«Այսուհետեւ, ես բաւարարուած պիտի լինեմ նրանով, որ իմ անմեղութիւնը յայրնուած է ինձ իմ կենդանութեանը: Իսկ ի՞նչ անեն այն թշուառ դադապարտուածները, որոնք իրենց անմեղութեան մասին իմանում են գնդակահարուելուց յեղոյ...»³¹:

Չեկայի տարածած սարսափին եւ արգելափակման դժոխային պայմաններուն նուիրուած էջերէն, խօսակցութիւն մը՝ իին ու նոր երկու բանտարկեալներու միջեւ, նոյնպէս օրինակ է յաջող հիւսքի՝ պարսաւանքի եւ նուրբ-մշակեալ երգիծանքի շեշտերու.

«... Ես՝ որպէս մասնագէր կալանաւոր՝ բացարուս եմ.

- Կար ժամանակ, որ, ճիշդ է, քո ասածի նման մարդիկ նակուս էին բանդուս, մինչեւ անգամ՝ զիշերը պառկուս: Բայց հորիզոնական բանկարկեալի դարը վաղուց է անցել այժմ կալանաւորը միայն ուղղահայեաց է բանկարկուս: Այս մէկը իմացիր: Իսկ զալով քո անելիքին, երեք ամիս յեկոյ քեզ քննութեան կը կանչեն. երէ ինքը քեզ համար յանցանք ճարեցիր՝ լսա, կը նայեն յանցանքիդ ու քեզ կը դադապարտեն: Իսկ երէ չես ճարում, նրանք իրենց մօր կախած ունեն ամէն տեսակ պարտասպիր յանցանքներ, կը հազցնեն, որը որ վրադ նակաւ՝ քեզ կը

29 Մահապուրծ Օրագիր, էջ 131:

30 «Գրական թերթ», Եր., 15-30 նոյ. 1998:

31 Կարմիր Օրեր, էջ 95:

դաւապարիքն:

- Բայց ես բոլորովին անմեղ եմ...
- Օյ, օյ: Այդ բառը երկրորդ անգամ շարտասաննես: Մեր օրէնքում այդպիսի յանցանք չէ նախարարութեած եւ, որպէս զարդուղի յանցաւոր, քեզ անմիջապէս զնդակահարութեան կը դաւապարիքն: Հայասպանը Սրբավանին բարեկան յիսուսի հազար կալանաւոր պիտի հայրայրի. երէ ամէն մարդ ինգինք անմեղ յայդարարի՝ պլանը ինչպէ՞ս պիտի կայրարուի:
- Ուրեմն ամէն մարդ մի յանցա՞նը ունենալու է:
- Անպարձա՞ն»³²:

գ- Շեշտակի պարսաւանք

Երգիծանքի կաշկանդեալ ախոյեանը, յաճախ, կը գործածէ այդ անցումը երգիծանքէն ուղղակի պարսաւանքի: «Ոզնի»ի իրատարակման առքիւ, օրագրային նշումով մը պիտի արձանագրէ իր շառաչուն, հիանալի մէկ «թեւաւոր խօսք»ը՝ ծիծառի եւ պլանի մասին (տողի ընդգծումը իմն է-Յ. Ք.).

«Հայասպանը, որ անկախ պետութիւն է եւ Սովետական Սրբութեան մէջ մկրել է կամաւոր, սա երեսուն տարի է Մուկուայից իրաւունք էր խնդրում մի երգիծական թերթ իրաւարակելու այսպէս ասած՝ մի փոքր ծիծառելու իրաւունք էր ուղում:

Այսքան տարի քաշքուելուց յեկոյ, այսօր վերջապէս դրուեց այդ իրաւունքը: Հայասպանը իրաւունք ունի ամսական ուր էջ ծիծառել: Լոյս պիտի դեսմի «Ոզնի» անունով մի երգիծառերթ, ուր էջից բաղկացած:

Ես այս ուր էջանց երգիծառերթի մասին լսելով՝ 16 երես լացի:

Ծիծառի էլ պլա՞ն կը լինի:

Սի կողմանից գրում է՝ մեր երկիրն աշխարհի ամենասերջանիկ երկիրն է, միևն կողմից նրա երջանիկ բնակիչներին ամսական ընդամենք ուր փոքրադիր էջ ծիծառելու իրաւունք է դրում: Որոք էն է դրամարանութիւնը»³³:

Բուն, յարձակունակ այս պարսաւանքը նոյնիքան անողոք կը հարուածէ հաւատափոխ «նախսկին»ներ - իր ընտրած եզրերը հասցնելով աննախընթաց սաստկութեան մը: Ծիշ է, մանաւանդ երբ անոնց հետ երգիծառանք ուներ արդէն «քաց թղթածրար», Հանրապետութեան օրերէն, ծիշ ինչպէս -արդէն տեսանք- Յ. Քաջազնունիի պարագային:

«Ասկէ ամիսներ առաջ արդասահմանեան թերթ մը կը գրէր, թէ Հայասպանի մէջ չերբակալուած է նաև Յովհաննէն Քաջազնունին:

Քաջազնունին ասդին կը հերքէ իր չերբակալման լուրը այն չետով, որմէ կենրեւայ, թէ ոչ միայն ինքը չէ չերբակալուած, այլեւ Հայասպանի մէջ ոչ մէկ բռնուած կայ... Եւ այս՝ այս ժամանակ, երբ յիսուն հազար հայեր կը դառապեն բոլշեիկեան բանկիրու մէջ:

Յովհաննէն Քաջազնունի:

Ռահ քեզի մերասաներորդ ժամու պոռնիկ մը:

Ու երբ կը խորիիմ, թէ այս մարդը ժամանակին կառավարութեան նախազա՞հ է եղեր մեր երկրի, կ'ըսեմ.

32 Անդ, էջ 217:

33 Անդ, էջ 73:

- Վաղուց պէտք է կործանուած ըլլար այն երկիրը, որուն նախազահը ասանկ մարդ կրնայ ըլլալ...»³⁴:

Նուազ ողբերգական, բայց իր պարսաւային անմիջականութեամբ նուազ բիրտ չէ օրագիրի սա նշումը, պարսաւայինի կողքին՝ նրբամիտ երգիծանքի գլուխ-գործոց մը.

«Երեսանի կենդանաբանական այգում մեր աչքի առջև սարկեց մի կապիկ, որը ընդամենք երեք տարի առաջ էր բերուած Աֆրիկայից:

Ես խորին ակնածանորով զիմարկու հանեցի ի տես այս ննջեցեալի: Այդ անասունն իր անունը միայն երեք տարի կարողացաւ դիմանալ անազակ կեսանքի. մինչդեռ մենք, որ ոչ բարով նոր ժառանգորդներն ենք համարուում ամրող երեսուն տարի դիմանում ենք Սրբալինին...»³⁵:

Ուղղակի պարսաւանքի այս գիծը, ծանր հեզնանքի հետ խառն երեցող որոշ էջերու մէջ, շատ կանուխտն ներկայ է Լեռ Կամսարի մօտ. վկայ՝ վերոնշեալ մէկ կորողային «Փելիխտոն»ը՝ գահընկեց Ցարին նամակը իր «գաղափարակից ընկեր, սիրելի Լենին»ին (1918): Ինչպէս՝ նաեւ Գրաֆք-Պոննարի ուղղուած պարսաւ-նամակին (1923) կամ նոյնքան կորողական «Պլենում»ին (1945) մէջ³⁶:

Այս վերջին գործը, ահաւոր պարսաւագիր մը, կու տայ նաեւ չափը երգիծարանի յանդնութեան: Մինչ հոս յիշատակուած խորհրդային շրջանի գործերն ու մէջբերուած էջերը, յաճախ «գզրոցային»՝ դատապարտուած էին ննալու անտիպ (ի հարկէ ո՞չ խիզախ երգիծարանին մեղքով, եւ նանաւանի՝ ոչ առանց վտանգի՝ թէկուզ իրենց այդ «գզրոցային» վիճակին մէջ...), - «Պլենում»ը, ընդհակառակը, ի պատասխան իրեն եղած վերականգնումի խոստումին, ու պատուէրի վրայ, իր կողմէ ամենայն «անմեղութեամբ» կը յանձնուէր խորհրդային իշխանութիւններուն՝ 1950ական քուականներու սկիզբներուն...: Անշուշտ շարունակուող շնորհազրկումի սպասելի ու անխուսափելի հետեւանքով...

2. Մարդն ու գաղափարական աշխարհը

«Սերում են նրանք եւ այն ծերուկից,
Որ նախընդունում էր քանի տակառում.
Սերում են նրանք եւ այն պարանուց,
Որ սիրահարուեց իր իսկ պարկերին:

Անվանագ՝ ինչպէս հրդեհն արեւի,
Անվանա՝ ինչպէս օգլակար լորպուն,
Վախ են ներշնչում պերութիւնների՝
Մինչեւ իսկ իրենց կամքի հակառակ:

Աղքաների հետ խօսում են «դու»ով,
Երէ, ի հայլէ, լսում են նրանց,
Իսկ թէ չեն լսում՝ մէ՛կ է, չե՛ն լոի,
Կը խօսեն թէկուզ իրենց կօշկի՛ հետ:

34 Մահապուրծ Օրագիր, էջ 162:

35 Կարմիր Օրեն, էջ 19:

36 «Գրականագիտական հանդես», Ա-Բ (թ-ժ), 2008-2009, Եր., 2009:

... Բայց չեն վախինում նրանք չար մահից.
Ապրում են դժուար, ու մեռնում են հեշտ»³⁷:

Երգիծաբանին կենսապայմանն ու կենսապայքարը, տարապայմանօրէն դժնդակ, ծանր կնիք են դրած կեանքի իր ընդհանրական պատկերացման վրայ, ու հեզնանքի իրենց յղումներով կը միջամտեն ասոր գծագրման իր բոլոր փորձերուն:

Փորձելով բնութագրել Լեռ Կամսարի անհատականութիւնը ուրուագծային ձեռով, պիտի ըստի, որ լեռկամսարեան խառնուածքը՝ նախ՝ անպայման որ կը պարփակէ Գիոգինես մը և Նարգիս մը: Եթէ ոչ «սիրահարած՝ իր իսկ պարկերին», ան անզիջող անհատապաշտ է: Ապա, ինչպէս «դրականի մէջ քննել» նախընտրող շնական ծերուկը, անընկերական է՝ օր-ցերեկով ակորայի երկայնքին լապտերը ձեռքը «Մարդ» փնտող: Ու անպատկան ալ, «արքաների հելք դու-ով» խօսելու աստիճան:

Անընկերային այս գիծերուն, առանց հակադրելու անոնց, հարկ է աւելցնել «անվիճաս օգտակար» ուրեան մը անզանցանենի գիծը, որ զինք կը մղէ սուրատեան բանական, «իրաւախոհական» կեցուածքի, մարդու ու յատկապէս՝ երգիծաբան գրագէտի ընկերային պարտաւորութիւններու ստանանման ու կատարման ճամբով: Ասիկա՝ մինչեւ որ ընկերա-քաղաքական համակարգի ախտերէն, գոյապայքարի ու «ընկերներու» հարուածներէն ձեռնքափ, յուսահատ՝ յանզի համլէթեան ողբերգական «Լինել, թէ չլինել» հարցադրումին՝ կեանքի անհեթեթութեան հետ առճակատուած...

ա- Կենսապայմանը՝ դաժան ներկայ մը

Ծնած ու կեանքի առաջին տասնամեակները ապրած՝ օսմանեան լուծի տակ հեծող հայութեան ծոցին, Լեռ Կամսար՝ պատերազմէ եւ զաղքէ անցնելով՝ դարձած է հայրենակորոյս: Բայց իր կեանքի երկրորդ կէսը իրեն վերապահած է այլապէս դաժան ճակատագիր: 1921ին Պարսկաստանէն Երեւան վերադարձած՝ փորձած է մասնակցութիւն բերել հայրենի երկրի կառուցումին: Բայց, չհաշուած կանուխէն իսկ զգալի կաշկանդումները, յատկապէս Յօականներու սկիզբին, իր անկաշկան ու անվախ հեզնանքին պատճառով, բախած է գոչեղբայրներու հալածանքին, արժանանալով յատկապէս իր երեկի բարեկամին եւ տաղանդաւոր բանաստեղծին՝ Ե. Չարենցի անձնական թշնամութեան եւ ասոր հետեւանք «զտումին», այսինքն պաշտօնազրկման³⁸:

Վերահաստատուած՝ շնորհի Ա. Խանջեանի հասկացողութեան եւ Ս. Սրապիոնեան-Լուկաշինի անխախտ համակրանքին, երգիծաբանը 1935ի ճնշումներու սկզբնական շրջանին զոհ պիտի դառնայ հերթական մատնութեան եւ զրեթէ տարի մը բանտարկումէ ետք՝ արսորուի Սիամի արտապարտուած եռամեայ տաժանակրութեան: Խսկ 1939ի վերադարձէն ետք, ներքին արսորի պիտի դրկուի բասարգեշար, Սեւանի մօս³⁹:

Համաներումին՝ 1954ին, իբր անմեղ՝ ազատ արձակուած, պիտի ճաշակէ հո-

37 Պարոյ Սեւակ, Վարդ Մեծաց, «Մարդը ափի մէջ», «Դայաբետիրատ», Եր., 1963, էջ 57:

38 Տես Բանտիս Օրագիրը, էջ 35:

39 Տես Կարմիր Օրեր, էջ 412:

զիի «տաժանակրութիւն»⁴⁰: Ոչ միայն իրեն պիտի մերժուի գրական մամուլի բեմ, այլև նոր մատնութիւն մը՝ 1918ին գրուած ծանօթ «լենինեան» ֆելիետոնի մատնանշումով, զինք պիտի զրկէ եւ թռչակէ, եւ ապրելի բնակարանի մը իրաւունքն:

Այս բոլորի իբր դառն եզրակացութիւն, երգիծաբանը ահա ինչպէ՞ս կը բանաձեւէ իր կեանքի ուղին:

«Ես յաճախ եմ միտածել գրել իմ կենսագրութիւնը, բայց հնարաւոր չեմ գրել:

Գրել կենսագրութիւն, նշանակում է նորից ապրել մի անգամ ապրած կենանքը, իսկ իմ կենանքը այնպիսին չի, որ հնար լինի երկու անգամ ապրել: Իմ կենանքի օրերն իրար երեւ շարուած լրատապանքի օրեր են, լրասն անգամ ապրոյ մահից մազապուրծ: Ի՞նչ երաշխիք, որ երկրորդ ապրելուս դրանցից մէկնում էլիս զն չեմ գնայ..»

Ես անգամ զն չեմ, որ մի անգամ ամրողական ապրել եմ իմ կենանքը: Երէ ինձանից կախուած լինէր, մի քառորդով կ'ապրէի: Այն էլ նրա համար, որ կենանք մասին մի քերեւ զաղափար կազմած մեռնէի:

Իմ անցած 70 տարիներից միայն 35 տարին է իմը եղել, իսկ մնացեալ կէսը այլեւս ինչ չի պարկանել այլ Սովետական կառավարութիւնը, որ ինչ կամեցել է՝ արել է ինչ:

... Ո՛չ չեմ կարող իմ կենանքը գրել: Ինձանով հերաքրքրուողներին կ'ասեմ.

- Ես ինձանից գրեղեկութիւն չունեմ, Սովետական իշխանութիւնը հարցուք...»⁴¹:

Լեռ Կամսարի ապրած զաղափարա-քաղաքական դժոխքը ի հարկէ խորապէս պայմանաւորած է իր աշխարհմացութիւնը, կեանքի փիլխոփայութիւնը: Այդ պայմանաւորումին ներքեւ պիտի տեսնենք աւելի խոր սկեպտիկութիւն մը, ակնսութիկական զուսաց յունտեսութիւն մը: Բայց այս մասին՝ աւելի վար: Հոս ունկնդրելին՝ այդ խորքի դրսւորման գրեթէ բոլոր առիթներուն միջանտող՝ խորհրդային մարդու տուամին նորերն են, յաճախանքի մը յաճառութեամբ: Ինչպէս վերի մէջբերումը ցոյց կու տար արդէն, ու նաեւ կ'երեւի հետեւող տողերուն մէջ.

«Ես դրանզիպով աշխարհ եկայ, դրանզիպով էլ հեռանում եմ աշխարհից՝ առանց վագոնիս պարուիանը բաց անելու: [...]»

Դադարկ վագոնում որքան ուժ ունեմ բղաւում եմ՝ Մարդի կ, հեռու բոշենիկ-կեան կառավարութիւնից, այդ վարդապետութիւնը ոճիր է մարդկային բանականութիւն հանդէս... Փախէք դրանից...»

Իմ ծայնը, սակայն, դիպում է զնացքի պարուիանին ու ինչ վերադառնում [...]»

Ասկուս՝ այդ դրամաշէն, առանց քիզ էլ լրեսնում ես, բոլշեվիկները մեզ սպանում են, էլ դու ինչո՞ւ ես մէջ ընկել: Ո՞վ է դեսել՝ մէկին երկու անգամ սպանեն: Բնչո՞ւ ինչ բաց վագոնով գերեզման չեմ լրանում, որ ճանապարհին մի քանի ճշմարդութիւններ ասեմ մարդկութիւնը»⁴²:

Խորհրդային կարգերու անխնայ խարանումը, կամսարեան գործին մէջ յաճախանքային ներկայութեամբ ամենաներկայ, - լրի չ'արգիեր սակայն համաշխարհային քաղաքականութեան ոլորտին մուտքը հոն, որքան ալ՝ նուազ զգալի ներկայութիւն մը արտօնելով անոր: Ինք եւս կ'անդրադառնայ այդ սահմանափա-

40 Անդ, էջ 15:

41 Սաստիկ Կոմունիստներ, Եր., «Զանգակ-97», 2001, էջ 6:

42 Անդ, էջ 7:

կումին, մինչ կ'արտայայտուի Արեմտեան աշխարհի հարցերուն մասին, որակապէս նոյնքան յաջող ակնարկներով ու ակնարկութիւններով: Երկու օրինակ միայն.

«Փոքրիկ փղաս օրն ի բուն կը ճռուողէ, բայց բուգ մը որ ծայնը կպրեց՝ մայրը, զիրանալով պարձառը, քովը կը շրապէ, «Աշոփիկ, ա՞յ կ'ընեն» ըսելով:

Իդալիան, որ ժամանակ մը Սուսոյինու բերնով կը ճռուողէր Անգլիոյ եւ Ֆրանսիոյ հետ, աս չորս ամիս է ծայնը կպրեր է: Անպարձառ «այ» կ'ընէ:

Թերթիրը կ'ընէն, թէ մուրին մէջ Խորհրդային Ռուսասրամնին դուռները կը փնկուէ»⁴³:

Կամ՝

«Թէեւ կպրուած ենք դուրսի աշխարհէն ու կ'ապրինք խորհրդային սևուկին մէջ, բայց բանալիին ծակէն անգամ կ'երեւի, որ բաղաքական հորիզոննին վրայ բաներ մը կը դառնան:

Թուրքիա, օրինակ, «մարդասէր» է դարձեր եւ «սիրով» դեռ կու լրայ Իդալիայի գաղթականներուն: Այո՛, Թուրքիան մարդասիրութիւնն վարժանքներ կ'ընէ: Այսօր Իդալիոյ կը սիրէ, վաղը Անգլիոյ, միւս օրը Ֆրանսիոյ...»⁴⁴:

Բ- Դիոզինէս եւ Նարզիս

Վերառնելով այս մասի սկիզբը կատարած նկարագրաբանական բնորոշումներս, նախ, Լեռ Կամսարի մօտ կ'ուզեմ ուրուազծել «դիօզինեան» տիպարը:

Անենաբնորոշ գիծը այս տիպարին՝ անկեղծութիւնը: Անկեղծութիւն՝ մինչեւ հակա-լնկերայնութիւն, «անպատկառութիւն»: Իր նախսկին բարեկամ եւ ապա «տաղանդաւոր զրպարտող» Զարենցի բառերով «ցինիկ», որեմն շնական, անկեղծութիւն: Որ՝ յարաբերական վերաբերմունքէն՝ կը հասնի մինչեւ արհամարհանք՝ սեփական արտաքինի հանդէալ - ինչ որ կ'երեւի օրագիրի հետեւեալ տողերէն..».

«Ծիշղն ասած, մի վերաբուի ու մի զիլարկի գնողունակութիւն ունեն, այդքան փող կայ մօրս, բայց ոչ նոր վերաբու եմ զնում, ոչ զիլարկ (...) Հիմա նոր կուպում (...) կրում են միայն «զիլարկան աշխարղողները, գրողներն ու պատրասիանալու աշխարղողները»: (...) նրանց չնամունելու համար պատրասի եմ ... անգամ Աղամի մերկութեամբ պարել: (...) [նիրանք] աչքը Սրբակնին լրնկած, սպասում են մի բան մկածի, որ իրենք այդ միտքը քցջն ու ապականեն ողջ զիրութիւնը (...) Ոչ բողէք ես կարկարած հնորիդներով քայլեն այնպէս, ինչպէս բայլում են մեր երկրում բոլոր ինքնուրոյն, լուզ ու ազնի մարդիկ»⁴⁵:

Այլ տեղ, մղաւանց դարձած բնակարանի հարցը մեկնաբանելով, ուղղակի ինք պիտի յիշէ շնական փիլիսոփիան. «Խօսկելով բար էութեամ, ասեմ, որ ես, որպէս մարդ շար եմ սակաւապէտ, Դիօզինէսի լրակառի մէջ էլ կարող եմ ապրել...»⁴⁶:

Նոյն կեցուածքին մէկ այլ դրսեւորումը՝ խորշանքը ճանաչումէ, մեծարանքէ: Իսահակեանի 80ամեակի յորելեանին առթի, Լեռ Կամսար կը զու.

«Անկիր Իսահակեանը չնայած քառասունիկին լրադի է, ինչ շոյում է այս

43 Սահապուրծ Օրագիր, էջ 19:

44 Անդ, էջ 53:

45 Կարմիր Օրեր, էջ 19:

46 Անդ, էջ 460:

կառավարութիւն կողմից, դարձեալ մեծարանքին չդիմացաւ (...) Խեղճ բանաս-
տիղը սա մի ամիս է՝ պառկել անկողնում կը լոնքայ (...) Ինչ պիրի լինի իմ դրու-
թիւնը, եթէ, գրէ մի արացէ, կառավարութիւնը կամենայ իմ ուրսունամեակն էլ
այսպէս լուսնել:

Ես (...) ինչպէ՞ս պիրի դիմանամ այդ մեծարանքի կարկութիւն (...) Ես զգում
եմ արիւնուր ծեռքերով շոյուելուց»⁴⁷:

Երգիծաբանին մօտ, ընկերայնօրէն «անպատշաճը» ըսելու հակումը զինք
երբեմն անվարան կը տանի մինչեւ խորհրդային... արտաքնոցները, բառի փոխա-
բերական թէ՝ իրական իմաստներով:

«Մինչև 28 թիվ պետութիւնը ուժ ունէր՝ ահազին լուսներ կառուցեց Երեսանի
մէջ: 28ին ուժը պակսեց՝ հազի կը քանդէր միայն: Հիմա քանդելու ուժիւկ չի մնա-
ցեր վրան, հիմա ուժ չունի անզամ ուրքի ճանապարհ երալու՝ հիմա կը կեղուուէ
վրան:

Ո՞ր պաշտօնապունը կ'ուզես միգի՞՝ արդաքնուցները լեցուած են: Անասելի
հովը վարակեր է՝ դուրսէն այնքան քանդակազարդ Հողտողկումարի շենքը, եւ
առանց բաշկինակը քրին սեղմելու անհնար է ներս մրնել (...): Ի դես այս
երեւոյթին՝ չեմ կրնար չքացականչել:

- Ո՞վ Ասպուած, իր կեղուութիւնը ափ մը հովով ծածկող կապուի մը
առաքինութիւնը լուր սա մեր «Ամերիկային հասնող ու անցնող» կառավարու-
թիւնը...»⁴⁸:

«Մեծ»երու մեծութիւնը լրիւ անտեսող մարդն է Լեռ Կամսար: Իր զանազան
«զրյցները» աշխարհահոչակ դէմքերու հետ՝ այդ անտեսումին, հեզնական
մտերմութեան կնիքը կը կրես միշտ: Ինչպէս Ջարլ Մարքսի ուղղուած իր մի քանի
«դիմումներուն մէջ».

«Կա՛ր Մարքս, Է՛յ, ի՞նչ ես լուսանաքարը քաշել զիմիդ՝ պառկել Անգլիա-
յում: Վե՛ր կաց, վե՛ր կաց, դես քո իմնադրած սոցիալիզմն ինչ օյն բերեց
աշխարհի զիմին:

Զարմանում են: Դու իսկը զիմին գերմանացի էիր, ինչպէ՞ս կարողացար
այսպիսի յիմար քերիա սրենդել եւ փաքաքել մարդկութիւն վզին»⁴⁹:

Ուրիշ տես՝

«Ո՞վ Գրիգոր Լուսաւորիչ, քաւական է պակմութեան գրքերում դարերով
պակմես քո քաշած լուսանքների մասին:

Տասնինագ դարի Խոր վիրապում ապրելն ի՞նչ մեծ լուսանք է: Ճիշտ է, այն-
պես կային օձեր եւ կարիճներ, բայց (...) կերեւի «անմեղ» մարդու չեն դիպչում
նրանք:

Դու «Խոր Վիրապ» արի ու Սովետական Ռուսասրանում դես(...):

Տրդար քագաւորը քեզ զիմիվայր ծառից կախեց ու քացախ լցնել լուր յե-
տոյքդ, իսկ սովետական կառավարութիւնը մեզ ծառից կախել եւ նոյն դեղը սո-
ցիալիզմ է լցնու:

Սոցիալիզմը քացախ չէ, իսկ՝ այդ լաւ իմանաս...»⁵⁰:

Դիոզինեան այս «ցինիկութիւնը» դրսեւորում կը գտնէ նաեւ իր անձնական-
ընտանելիան կեանքին մէջ:

47 Անը, էջ 97:

48 Սահապութ Օրագիր, էջ 184:

49 Կարմիր Օրեր, էջ 366:

50 Սոցիալիզմի Սահարա, էջ 263:

Մայրական պատկերը, այս բիրտ իրապաշտութեան լոյսին տակ, կը մերկանայ իր «սրբութենէն»: «Երբ կերգին -կըսէ- Շահազիզին «Ես լսեցի մի անուշ չայն, իմ ծերացած մօր մօր էր» երգը, մօր կարօպէն քիչ կը մնայ, որ լաւ: Բայց երբ կը նայիմ կենդանի՝ իննառուն վարեկան մօրս, իր դարն ապրած, եսասէր, վնարփնաւ (մարդ կը դժուարանայ վերաբարդել հոս՝ իր շարած բոլոր որակումները - Յ.Չ.) այդ պառակին, որ օրն ի բուն բախրի ծայրին նայած է...» եւն.: Եւ աւարտին՝ կը հասնի թեւաւոր խօսքը. «Մօրը դիպելու է մանուկի աչքերով միայն»⁵¹:

Կեսանքի իր լծակիցը՝ կիմը, որ բազմամեայ հոգերեն ու չքատրութեան խաչը կրեէ ապառած-բառնացած է, այլապէն կարժանանայ իր «իրապաշտ», յաճախ «ցինիկ» արժեւորումին.

«Ես որ մեռնեմ, պիսի զնամ Սոկրատէսի կողքին բաղուիմ: Իմ ու Սոկրատէսի մէջ շատ ընդհանուր բան կայ: Ծիչդ է՝ նրա խելքը չունեմ, բայց նրա կիմն ունեմ: (...) Այս յոյն փիլիսոփան ունենում է մի կիմ՝ Ասպծոյ պարփիծ (...) Սնենելուց յեւոյ, ահա այս պակուական մարդու մօր է որ ուզում եմ զնալ: Նման զնամանին կը սիրէ, ասում է առածը: (...) Այսպէս, ես ու Սոկրատէսը, դարդ դարդի լուսած, կերպանք շատ երկար...»⁵²:

Ի հարկէ, Սոկրատէսի հետ «շատ ընդհանուր բան» ունի մեր երգիծաբանը, աւելի հարազատ ու «լուրջ» զիծեր, քան հոս թերուածը: Ասիկա՝ վարը:

Աւելի ընդհանրական ու աւելի խարանիչ՝ Զարենցի «ոռոմանս անսէրեան» շրջանի մասին իր հոյակապ երգիծա-վերլուծումը (1923)⁵³, ապա անոր բարոյական-քրէական սայյաբումներուն առիթով յետադարձաբար ներկայացուած իր դիրքատրումը խևապէս բառերը չծամող «ցինիկ անկեղծ» նկարագրի կնիքը կը կրեն:

Քանի մը տող՝ այս վերջին դիրքատրումէն.

«Ես ու Զարենցը երկար դարին միերիմ ընկերներ էինք եւ իբրեւ զրողներ՝ իդուսադարձաբար զնահակում էինք իրար ու յարգում:

Այդ՝ այնքան ժամանակ, երբ դեռ չէր սկսել իր այլանդակ սեռական սանձարժակութիւնները: Իսկ այս օրուանից երբ սեռական կեանքում այլասերուից՝ իսկորութիւն չդնենով մարդկային երկու սեռների միջևն, օրիորդների հետ սկսեց ապրձանակի լիզուով խօսել եւ սրա-նրա վրայ կրակել, յեւոյ բանկարկուել ես թռղի նրա բարեկամութիւնը, եւ մի ֆելիխոն գրեցի, որի պակմառով քշնաւացանք...»⁵⁴:

Ծնական փիլիսոփայի «անպատշաճ» լեզուն կանգ չառներ հոս. կանցնի աւելի անդին - մանաւանդ երբ՝ միշտ հեռու ծրիութեն՝ պէտք է վկայել վարչակարգի ընդունած հրէային անմարդկայնութիւններուն մասին.

«Ասում եմ՝ երկրագունդը ... իր առանցքի շուրջն է դառնում... Բայց ես այդ բանը ոչ դիւնանում եմ, ոչ զզում: Ի՞նչ կարող եմ ասել: (...)»

Ես պակմէլ եմ ուզում աչքովս լրեած մի առանցքի մասին, որի շուրջն իրօք որ շարժում է աշխարհը, եւ այդ առանցքը (սկզբներդ պինդ բռնէք՝ չվախենաք) մարդու առնանդամն է... Այս, ողջ կենդանական աշխարհը այդ անամօք առանցքի

51 Սահապուրծ Օրագիր, էջ 256:

52 Սոցիալգամի Սահարա, էջ 69:

53 Տես Եշաբար շարուած ողորմի (որ Զարենցը թքի վրան), «Ծեշտ» պարբերաթերթ (Խմբագր. Վ. Թորովէնց), N 2, 16 յունիս, 1923: Ներառուած «Ազգային Այբբենարան»ի նէջ, Եր., 1926, էջ 147:

54 Բանտիս Օրագիրը, էջ 126:

շուրջն է դառնում դժբախտաբար»:

Ու կը պատմէ նախկին բանտապետի մը զրոյցը՝ իր «նախկին կոմունիստ» ընկերներուն հետ: Տեղի չգոյութեան պատճառով հրահանգ ստացած կալանաւորները «մաղելով»՝ «այրքենական կարգով» գնդակահարելու, սարսափահար կիները կանչելով՝ «ի տրիպուր իմ հաղորդած «լաւ լուրերի» (ամուսններու իբրեւ թէ մահէ փրկուած ըլլալուն մասին) «ժամադրութիւն էի նշանակում՝ հիւրանցում յարուկ այդ նապալուկի համար վարձած սենեկակում, ընդունում էի զիշերները, ու... փառաւորուիր, Վարդան...»:

Ամբողջ երեք պարի զիշերներն իմ օգնականին հրաման էի պալիս նրանց ամուսնները պանել ու գնդակահարել, իսկ ես հիւրանց էի շրապում՝ նրանց կանանց վայելելու...»:

Երգիծաբանը կը յարէ.

«Սիս քեզ առանցը, եւ իրօք որ անամօք առանցը: Մարդկային այս անլուր արհաւիրքի ժամին, փոխանակ մի պահ կանգ առնելու, անպարկառօքէն շարունակում է իր պարոյլը»⁵⁵:

Կրնան անպատկան հնչել նաեւ երգիծաբանին կրկնուած զրոյցները «Ասուուծոյ հետ», մանաւանդ հաւատացեալ կամ աւանդապաշտ ականջներու: Երբ, օրինակ, կը պատմէ՝

«Երկնքում մամ էի գալիս. Ասկուծոյ դրմից անցնելիս, ասացի մի մրմնի՞ց դեսնեմ ի՞նչ է անում մեր բժձէն:

Տեսնեմ՝ ինչ որ բդրեր առաջին՝ գծագրում է:

- Այ Ասկուծ, ի՞նչ ես անում:

- Նոր մարդ եմ սպեղծելու, պրոեկտ եմ կազմում:

... - Երբ չես նիդանայ, քեզ մի խորհուրդ լրամ...»:

Ու պահ մը «զրոյցէ» ետք՝

«Վեր կացայ գնալու:

- Ո՞ւրի, - ասաց Ասկուծ, - նասիր լրինգերքն էլ կառուցենք, ապա զնա:

Բան չունին, - ասացի, - կարազի հերը եմ պահել: Ես իմ կէս քիլօ կարազը բողնիմ զամ քեզ համար լրինգե՞րք կառուցեմ»⁵⁶:

Աւելի անդին՝

«Ասկուծ ըսի՝ Քրիստուր միտք ընկա:

Հերքաքրքիր է՝ այդ գողակ ի՞նչ է անում հիմա երկնքում:

Ասկուծ, ինքինքը հազար լինակ ասէկուէների ենթարկելով, [նրան] ունեցաւ Մարիամից: Դրանով ուզում էր մարդկութիւնը փրկել՝ փրկից: Հերիսաբար, նրան այլիս անելիք չի մնում. ինչո՞ւ շրաբների կրծակում լրակ չի դնում նրան...»⁵⁷:

Սկեպտիկ-ակնոսքիք մարդու գունաւորում մը, համատարած աստիճանաշափի վրայ, զգայի է յաճախ լեռկամասարեան աշխարհի հորիզոնին: Հոս՝ օրինակ մը միայն, ուր կը շեշտովի հայեացքներու այդ երանգը.

«Երբ ես ինք ինչ հետ համագումար կամ որեւէ «ալենում» եմ գումարում, այնպես այնքան բազմազան կարծիքներ են յայգնաւում, որ չգիտեմ՝ որին հետեւմ: Քուէարկութեանն էլ ոչ մի կարծիք մեծամասնութիւն չի շահում, ու ես մնում

55 Սոցհալզմի Սահարա, էջ 58:

56 Նոր մարդ, «Երկեր», «Սովետական գրող», Եր., 1988, էջ 517:

57 Կարմիր Օրեր, էջ 419:

եմ շուարած:

Օրինակ:

Մի կարծիք իմ մէջ վեր է կենում եւ ասում, որ ազգութիւնները աւելորդ բաներ են: Անվերջ պատերազմների պարմառ...

Գեղեցիկ կարծիք է, չէ՞...

Բայց դուք լրացք, թէ այս գեղեցիկ կարծիքը ինչպէս է հերքում իմ երկրորդ կարծիքը...»⁵⁸: Ու կը շարունակուի...

Այս Դիոգենեսը իր կողքին կը պահէ Նարգիս մը, պիտի թուէր՝ իրեն հակառակուող, բայց խորքին մէջ՝ կարելի է հաստատել՝ զինք լրացնող:

Նարգիսական վերաբերումի բնորոշ օրինակ, թէկուզ հիւթեղ հիւմորով համեմուած, հաստորի սա մուտքը.

«Դուք գիրէ՞ք, որ ես բազմարի շնորհներով օժկուած մի մարդ եմ: Բայց չեմ ինձրուս ծեզ ինձ զովել, որովհենուն ես ծիզանից աւելի լաւ կարող եմ այդ անել»:

Եւ կը բուէ իր շնորհները, միշտ՝ նոյն հիւմորով - «զարմանափի կոմիկ դերասան»էն՝ մինչեւ ուսուցչութիւն, անցնելով ֆելիետոն-հրապարակութենէն ու բեմբասացութենէն: Ապա, պահելով նոյն անդիմադրելի շեշտը, կ'անցնի նկարագրային առաքինութիւններուն. «Բոկ ինչ վերաբերում է իմ քաջութեանն ու արդութեանը՝ Սպորտած հեռու լրակի: Ոչ չափ եմ ճանաչում, ոչ սահման:

Այն ժամանակ, երբ ողջ Սովետական Սիոնիթիւնում մարդիկ անգամ չէին համարձակում գլուխը (...) ես դուռ եկայ ու հրապարակա յայլարարեցի:

- Թուրք կառավարութիւնը լաւ է ծեր կառավարութիւնից...

Իսկ յայգնի է, որ համաշխարհային քարտէսի վրայ Թուրքիան ամենասկեղ- պուր կառավարութիւնն է:

Դրանից յերոյ, ճիշդ է, ես քասա լրարուայ լրաժանակրութեան դարձապարուտեցի եւ բեւեն քշուեցի, բայց բեւեռային լրարածութիւնն էլ շատ քիչ էր արգելելու համար, որ ես իմ նողկանը արդայային բոշելիեան կառավարութեանը...

Հիմա ճանաչեցի՞ք ինձ»⁵⁹:

Կը հետեւի այս գիծերուն առնչուող ակնոստիկ-էսթետ գիծերու նոյնքան ուշագրաւ բնութագրում մը.

«Իմ ողջ կեանքում փնտրել եմ մի բան՝ արժանի դաւանելու ու չեմ գտել: Գիշեամ, սա մեծ դժբախւորութիւն է: գիրենին, հաւաք, կրօն, դաւանանք, աշխարհայինացք, իդէալ - սրանք ծեռևափայլերն են, որոնք մարդիկ բռնում են սովորաբար մօր արգանդից գերեզման գնալու ճանապարհն...»:

Քիչ մը աւելի վար՝ կու զայ ճշգրտում.

«Խօսելով իմ մասին՝ ասացի, որ դաւանանք չունեմ: Բայց մի՞թէ հնարաւոր է այդ: Ոչ, ի հարկէ: (...) Բնձ բուում է՝ աս, ով ասում է՝ ոչ մի դաւանանք չունեմ, ուզում է ասել որ բոլոր դաւանանքները միասին ունեմ: Անկուսակցականին ամենայն իրաւակը պան-կուսակցական կարելի է անուսնել: [Նա] «աչքը դուր» լրամարդու նման՝ մասն է ածում իր ախորժակը բոլոր գաղափարների վրայ:

Ես այդ կողմից կարարեալ Դու Ժուան եմ: Գեղեցիկ զաղափար մը լրեսնելուն պէս՝ անմիշապէս «նրան ծեռքը կը ինդրեմ»⁶⁰:

58 Անդ, էջ 450:

59 Սոցիալգմի Սահարա, էջ 6:

60 Բանտիս Օրագիրը, էջ 41 եւ 46-49

Եւ դեռ, ուրիշ տեղ (1926 կամ 1927), խօսքը ուղղած Աշուտ Յովհաննիսեանին՝

«... դուք, դաստիարակի մը հոգալուրութեամբ, ցանկացել էք, որ ես աշխարհայիշացը ունենամ: (...) Խորհուրդ կու ցաք քաղաքագիտութիւն սովորելու: (...)»

Քաղաքագիտութիւնը այնքան, ինչքան հարկաւոր է սոցիալիստ (հեկտարաքարեւ կունումիսը) չիմելու համար՝ գիրեն:

Գալով դաւանանքին, ընթացիկները երկուսն են՝ քրիստոնէութիւն և սոցիալիզմ, որք հաւասար չափով հաւաքը են պահանջում իրենց հեկտողներից. մի քան, որ իմ մէջ հասպար բացակայում է:

Քրիստոնէութիւնը եւ մարքսիզմը, որպէս միտք, որպէս իդէա (որին չպէտք է հասնել), պարի է բերում իր հանճարեն հեղինակներին միայն՝ Քրիստոնին և Մարքսին»⁶¹:

Ինքնուրոյնութեան այս յամառ որոնողը իր շուրջ քութակ-հետեւողներ միայն պիտի տեսներ անշուշտ:

«Զենքու ինկաւ Ռուսականի աշխարհագրութեան գիրք մը, որ շատ իին է:

Ինձի երէ յանձնարարուի կազմել նոր մը, այսպէս կը կազմեմ:

Ռուսաստանը, կըսեմ, անդառապատ երկիր մըն է: Յարի ժամանակ նշանաւոր էր իր սպիրակ արջերով, խորիրդային գրադիմներուն՝ կարմիր քութակներով: Այժմ Ռուսիոյ մէջ կը հաշտով մէկ միջինն քութակ մօվաւորապէս, որք նոյնութեամբ կը կրկնեմ Լենինի ըսածները, շարերը մինչեւ անզամ չըսածները, այսինքն այն խօսքերը, որ Լենինը պիտի բւէր, երէ ողջ ըլլար»⁶²:

Հաւաքապաշտ համակարգերու ոլխուեալ հակառակորդ այս անհատապաշտ իր տեսակէտը ունի անհատի դերին մասին՝ իբր պատմական գործօնի: Իր օրինակը կու գայ 1950ականներու Արեւմտեան աշխարհէն.

«- Անհապը դեր չունի պակմութեան մէջ- ատում են այն ժամանակ, երբ հաւառակի պէս միայն անհապը դեր ունի պակմութեան մէջ:

Նայեցէք դը Գոյին: Տեսա՞ք, ինչպէս իշխանութեան գլուխին անցնելուն պէս՝ «ջրիկ» Ֆրանսիան յանկած պնդացաւ: (...) Ապա նոյն դը Գոյը Ֆրանսիայի մազերը կը խուզի, կ'ուղարկի բաղնիք եւ կ'ասի.- Գնա՛, սրանից յեպոյ զաղափարների հետ զգուշ վարուիք, մի անգամ որ աղբուղուցիք՝ քեզ մաքրող չի լինի...»⁶³:

Անհատի դերի շեշտումին զուգահեռ, կ'արտայայսուի ընդիհանուր վերապահութիւնը՝ բռնոր հաւաքական օրգաններու հանդեպ - եկեղեցի ու պարտիա՝ «նոյն տոպրակի մէջ».

«Փողոցում քահանայ տեսայ: Այնպէս հասպարուն քայլերով եկեղեցի էր գնում, կարծես, իրօք, Ասպուած գոյութիւն ունի:

Մինչեռ եկեղեցի, Կենտրոն, մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ եւ նուան վիճելի հիմնարկներ գնալիս՝ նրանց գէրսէրները պէտք է դարակուսնի ընթացք առնեն, երբեմն ես դառնան, ապա շարունակեն, ամէն նոր քայլին երկար ու քառակ դարեն, ու երէ հիմնարկի շենքին հասնելիս անզամ համոզուեն, որ սույր հիմնարկ են միտում անմիջապէս եւր դառնան, ճշմարիկ գործին հեկտեն»⁶⁴:

Յարակարծային, **պարագրասալ** իրողութիւն մը սակայն, որուն կրնանք հանդիպի ճիշդ լեռկամսարեան տիպի հարուստ անհատականութիւններու մօտ:- Այս Դիոզինես-Նարգիսը, ցինիկ-անկեղծ ու անհատապաշտ, տեր է յուզական-զգա-

61 Անսկիզբ եւ անաւարտ մի նամակի սեւագրութիւն, «Ազգ - Մշակոյք», Եր., 10 մայիս, 2008:

62 Սահապուրծ Օրագիր, էջ 28:

63 Կարմիր Օրեր, էջ 335:

64 Անդ, էջ 156:

ցական հոծ աշխարհի մը՝ բացուած դէպի դուրս: Հոծ աշխարհ՝ որքան ալ ծածուկ, որքան ալ պարագայաբար երեւան ելլող:

Զգայուն ու այլասէր, մարդասէր-ընկերասէր մարդու այդ աշխարհին յայտնաբերիչ են ճգնաժամային կացութիւններ, ինչպէս չեկայի ուղղած իր մերժումը՝ Ստ. Զօրեանի, Աւ. Խսահակեանի եւ Գ. Լեւնեանի մասին «տեղեկագրելու», եւ... իր բացայայտում-ազդարարութիւնը անոնց՝ այդ մասին - իրեն համար այնքան վտանգաւոր քայլ⁶⁵: Նոյնքան յայտնաբերիչ՝ իր ողբերգական կապը՝ ուշ գտնուած սրտակից բարեկամ Սիմեոն Կիւլոյի հետ, որ ապա չեկայի կողմէ քունաւորումով պիտի սպաննուէր: Ողբերգական եւ յուզից պատմութիւն, ուր Լեռ Կամսարի՝ Կիւլոյի ուղղած նամակները կը յայտնաբերէն պատանեկան թարմ զգայնութիւն, անմարդ-անընկեր մնացած հոգիի կանչ: Եւ որ անջատ թղթածրարի մը նիւթը կը կազմէ....:

Աեւի առօրեայ, ընթացիկ դրսեւորումներ ալ չեն պակսիր՝ զգայուն Լեռ Կամսար մը յայտնաբերող: Առօրեայի այդ զգայնութիւնը կ'արձագանգէ... իր պարտէ-զը տնկուած թթենիին ուղղած բառերէն.

«Աշխարհում իմ միակ բարեկամը, իմ մտերիմ ընկերը, իմ զաղափարակիցը, իմ միևնունար քրի ծառն է, պարսկէզում դնկուած:

Իսկական կեանքի ընկերը: (...) սարսափահար գուման եւ զալիս եւ փաքարուում իմ քրի ծառին, որպէս միակ բնական արարածի, որը ոչ քէ միենում է օրեցօր, այլ աճում է, բարձրանում եւ փարթամանում»:

Ու իր այս սիրոյ ու հարազատութեան աւելի՝ խոր հիմնաւորում՝

«Սովորական կառավարութիւնը քառասուն գրադուան մէջ էլ բան չքողեց, էլ արսոր չքողեց, միշուրինեան բոլոր փորձերը կարպարեց վրաս, որ ինչ վրայ կոմունիզմ բուցնէր, բայց ես մնացի «քրի ծառ»՝ հաւաքելով դրա համար իմ բոլոր ուժերը...

... սովետական մարդիկ իրենց կախովի «պարուղների» հետ միասին (...) գերեզման պիտի մընեն ամյուշ ու ամյիշակակ, մինչդեռ ես իմ միեննելուց յեկոյ էլ պիտի ապրեն, որպէսզի ապագայ ազադ սերնդին իմ քաղցր, իմ մեղրածոր «քուրը» հրամցնիմ:

Թքի ծառ, հոգեակս, եկ գրկեմ քեզ ու աևլերջ համբուրեմ»⁶⁶:

գ- Բանական Սոկրատ մը

Լեռկամսարեան անհատականութեան մասին սկզբնական բնութագրումս կը ներառէր նաեւ «սոկրատեան» բնորշուած երես մը: Այսինքն՝ նախ՝ սոկրատեան տիսի «իրոնիայով» (որ՝ ուշադիք՝ հեգնամք տարրեր՝ այս համագիրի մէջ հոմանիշ է քննականութեան, երեւոյթներու տեսական հարցապնդման...), սոկրատեան «միամտութեամբ», անհախապաշարութեամբ: Երես՝ որ նաեւ կը բնորշուի անձկելի, խիզախութեան հասնող, բայց միշտ զուապ պարկեշտութեան զիծով մը: Որ կ'երեսի՝ օրինակ՝ Աշ. Յովհաննիսեանի ուղղուած նամակէն, որուն յղուեցայ արդէն.

«Ընկեր Աշուր, երէ ես զուրկ լիևէի աշխարհայեացքից, ինչպէս դուք էք կարծում, 21 թիմ, երբ Թաւրիզից վերադարձայ, շարերի նման կուս. շարքերը կը

65 Տե՛ս Ստ. Զօրեան, Օրագրութիւն, «Նորք», թի 4, Եր., 2006, էջ 76:

66 Սոցիալիզմի Սահարա, էջ 140:

միւնէի, ու ես էլ Զարենցի նման խորհրդային փողերով Եւրոպա կ հրայի ու այն գրելի կաֆէ-շանգանների կոյսերին աւելիք կու լրայի, ես ոչ թէ սիոնի աղքաների նման մայրերի լրայ այս ու այն «պարասիանակու ընկերոջց» պաշտօն կը մուրայի ամբողջ վեց լրարի»:

Սովորաբեան կեցուածքը, զիտենք, կը բովանդակէ նաեւ քաղաքացիական զիծ մը, վերապահօրէն «պարտաճանաչ» զիծ - այն՝ որ հելքն իմաստունը պիտի մղէր ընդունելու անարդար նահավճիռը եւ մոլեխինդի բաժակը...: Քաղաքացիական շեշտուած զիծ, որու մասին կը վկայեն Լեռ Կամսարի գործօն մասնակցութիւնը Վաճի հերոսամարտին, ապա կամաւորական տարագով՝ ներկայութիւնը Սարդիաճի՝ 1918ին (որպէս ճակատի հրամանատար Դրո Կանայեան զինք ես թիկունք պիտի դրէկ՝ «Քեզ որ մի բաև պարահի՝ բա մեզ ո՞վ է ծաղրելու, զնա, այ մարդ զնա՛, քո գործն ուրիշ է, դու քո գործով զրադուի»⁶⁷ առարկութեամբ: Կամ՝ 1921ի փետրուարէն ու ապրիլէն եսք, Պարսկաստան նահանջին իր մասնակցութիւնը, դրդուած կացինահար զոհերուն թաղում նախաձենելու քայլին, որուն համար... պատիժ կը սպառնար իրեն եւ գործակիցներու⁶⁸: Նոյն քաղաքացիական զիծը կը խօսի իր մէջ, երբ՝ արտասահման անցնելու պարբերաբար յայտնած իր փափաքին ակնարկելով կը ճշդէ.

«Մեզ սասպիր արգելուած է արդասահման զնալը, դրա համար էլ սասպիր ցանկանում եմ արդասահման զնալ:

Եթէ արդասահմանի դուռը պարզորէն բաց լինէր մէր առջեւ, կարծում էք կ'ուզենայի՝ զնալ: Բնաւ է երբեք: Ո՞վ իր հայրենի երկիրը բողած՝ պանդիստութեան ձամբայ բռնի: Ոչ ոք»⁶⁹:

Սպաւ. կուսակցութիւններու եւ քաղաքական գործիչներու քննադատու ծաղկիչ այս անկուսակցականը, իր իսկ բառախաղային բնորոշումով՝ «պանկուսակցականը», որքան անխնայ՝ նոյնքան արդար է եղած միշտ: Եւ զիտցած է զնահատել նախախորհրդային քաղաքական այն ուժերը, որոնք, հանրապետական խորհրդարանի մէջ իրեն «չէզոք պարզամատորների լիդերի»⁷⁰ աքոռը առաջարկելէ եսք (առաջարկ՝ որ ինք պիտի ընդուներ անշուշտ), կը շարունակէին տեսնել ու զնահատել իր խայրցներուն բուժիչ յատկութիւնը:

Խորհրդային տասնամեակներու բաւարին հետ, երգիծաբանը կարօտով ու աճող գորգուրանքով պիտի վերյիշէ այսպիսի բարքեր ու վերաբերում, անհամեմատ աւելի պարկեշտ ու դեմոկրատական՝ քան սպանոնդ ներկան: Սկսած առաջին տասնամեակն, ուր իր անսպառ հեզնանքին թիրախը կը դառնան խորհրդային մասովի մէջ «Դաշնակցութեան մահը» աւետող ամենօրեայ լուրերը, - անցեալ/ներկայ այս հակադրումը աստիճանաբար պիտի դառնայ աւելի շեշտակի, ոգեկոչումները՝ աւելի կարօտալի: Հոս մի քանի կարճ ակնարկութիւն միայն.

«Այն ժամանակ, երբ մէր երկիրն ազար էր, մարդիկ ունէին ոչ միայն մասնաւոր սեփականութիւն, այլ սեփական համոզմունք (...) Կար մրցում ամէն բանի, հելուաբար կենաք կար ամէն բանում (...) կուսակցութիւնների լիդերներ բնմ էին բարձրանում իրենց զարախարները լրարածելու, մէկը ծափահարում էր, միաը

67 Կարմիր Օրեր, էջ 8:

68 Անդ, էջ 406:

69 Անդ, էջ 355:

70 Դիւան Լեռ Կամսարի, «Ազատամարտ - Վարուժան», Եր., N 7 (20), նոյնընթեր 1994:

*շացում, ինում էին բացակար յաղողներ (...)*⁷¹:

Այսպիսի կարօտի արտայատութիւն է այն դրուագը, որ՝ դաշնամուրին առջև նստած՝ «Կարկուտ տեղաց...» կը նուազէ, «մի կողմից է «Սա դաշնակցական երգ է...» մտածելով եւ մտովի զինք ճերբակալելու գալիք չեկիստներուն պատասխանելով...»⁷²:

Կամ երբ կը յայտարարէ՝

«Հայ իրականութեան մէջ, Դաշնակցութիւնն եղել է այն, ինչ Մամիկոնեան նախարարութիւնը հնում:

Այսինքն:

Երբ հայ ազգը իր ամէն գեսակ նեղութեան մէջ օգնութեան է կանչել, անմիջապէս իր սուրճ նրան օգնութեան է փուրացել, չինայելով իր կեանքը...»⁷³:

Անշուշտ երգիծաբանը առաւել «Լեռկամսարեան» է, երբ քաղաքական ուժերը կը գնահատէ՝ կարօտի զացական մղումներէ անդին՝ ազատութիւններու յարգանքի եւ մարդկայնութեան չափանիշներով: Ինչպէս, երբ՝ վերահաստատելով անկախ մարդու իր այդ կարգավիճակը ի պէտու «Սովետական Հայաստանի» բուրք խմբագիրին ու Կենտկոմի, կը յայտարարէ. «Ես որ դաշնակցական թերթերում գրում էի՝ դաշնակ չէի, իինա էլ՝ որ ձեր թերթումն եմ գրում՝ բոլշևիկ չեմ...», ու կ'աւելցնէ՝ «Ձեր թերթութիւնները կը ծաղրեմ այն քալով, ինչ դաշնակցականներինն էի ծաղրում իրենց թերթերում...»⁷⁴: Կամ երբ կը յիշէ. «Դաշնակցութիւնը ինքն իր չեռողով էր փակցնում իր հիւանդ գեղերին ինչ, եւ ես չեռաց առողջացնում էի նրան»⁷⁵:

Նոյն այս զիծը պիտի թելադրէ երգիծաբանին փորձել իրաւախոհութիւն, կոմպոզիտ՝ կրկնուած դիմումներով վարչակարգի մեծերուն: Ի հարկ՝ ձախողութեան դատապարտուած դիմումներ, քանի իրեն համար քացարձակ նախապայման պիտի պահեր պարկեշտութիւնն ու արժանաւորութիւնը:

Երբ կը հակինք իրաւախոհութեան այս փորձերուն վրայ, հարկ է անդրադանալ կարիքի ահաւոր բեռան մասին, որ երկար տարիներ ծանրացեր է երգիծաբանի ուսերուն: Այս մեկը՝ կ'առնչուի Չարենցի ղեկավարած «Զտումի» պատմութեան.

«Ապրուած իրը գերազոյն պատիժ Արամին պուեց իր ճակարի քրիմարով աշխարհելու եւ ապրելու պատիժը. այսօր այդ պատիժը պարզէ է արդէն, որից [զրկում են] ինձ, չասելով սակայն՝ ինչո՞վ պիտի ապրեմ դուրս գալով «դրախուղից»:

Եթէ ինմիիրը ինձ, կնոշ եւ 90ամիայ մօրս վերաբերէր՝ ոչինչ. ես կ'օգորուէի «Սոլյարէսի բաժակից» առանց ամենայն ափսոսանքի (...) Ծերունի մօրս կը հրամայէի արագացնել քայլերը, մի քան էլ կին կ'անէր: Բայց քանը նրանում է, որ ես միակ կերակրողն եմ երեք փոքրիկների, որոնցից մեծը միայն վեց տարեկան է, եւ որոնք, քանը նախած, ողջ օրը «Լենին պապի» են մեծարում եւ «Տրակող ջան» երգում (...) Նրանց հետ ի՞նչ պիտի անել»⁷⁶:

Իրաւախոհական դիմումի օրինակ՝ կենտկոմի քարտուղարին ուղղած նամակ-

71 Սոցհայզմի Սահարա, էջ 135:

72 Տե՛ս Կարմիր Օրեր, էջ 381:

73 Անդ, էջ 197:

74 Անդ, էջ 187:

75 Անդ, էջ 365:

76 Բանտիս Օրագիրը, էջ 48:

ներէն մէկը.

«[Զ. Գրիգորեանին] ղիմեցի եւ հելքեւեալ պատասխանը սկացայ.

- Սենք առայժմ սուր ֆելիկոննի կարիք չունենք:

Պատասխանեցի.

Ես բուր ֆելիկոնն էլ կարող եմ գրել, երէ այդ Ձեզ հարկաւոր է»⁷⁷:

Իրաւախոհական հակոսմը պարագայական չէ միայն. աշխարհայեացքային ամբողջ խորք մը ունի.

«Սէկը երէ ինձ հարցնելու լինի՝ ի՞նչ հասարակարգ ես ցանկանում, ես կը պատրասխանիմ մի հասարակարգ, ուր մարդ ազակ լինի իր բոլոր գործերում եւ վերանայ միջամտութիւնը։ Այսինքն՝ անարկիզմ։

Ու երէ այդ մէկը, ընդառաջեկով իմ ցանկութեանը, սկսի պետական չափառները քանդել, ես նրա ծեռքը պիտի բռնիւմ ու աւելացնեն անմիջապէս։

- Այու, բայց հնարաւոր չէ այդ։ Սենք Ռոբինզոն Կրուզո չենք ու չենք ապրում մենաւոր կղզում...»⁷⁸:

Իրաւախոհական գիծը կը դադրի տիրող ըլլալէ - մանաւանդ երբ զուր անցած են բանական «զիջումի» բոլոր քայլերը, զգրոցային մնալու դատապարտուած ձեռագիրներու տրցակներ ճգելով միայն իրեն (առաւել՝ անոնց բռնագրաւաման ու հետեւող պատուհասումին վտանգը)։ Տիրողը հոս՝ անզիջող սկզբունքայնութիւնն է, թէեւ Դիոգենէս-Կամսար պիտի չախորժէր այս բառերէն - այնքան բնական է իր մօս ու ինքնարուխ՝ սկզբունքային այդ պարկեշտութիւնը։ «Պէնում»ի ահաւոր երգիծա-պարսաւագիրը դրօշի պէս ծածանեցնող երգիծաբանը, այսպէս, իրաւացիօրէն պիտի մեղադրէ։ «Մեր պատուարժան գրողներէն Իսահակիանն ու Ծիրվանզադէն», որոնք «Փարիզէն խորիրդային իշխանութեան կողմէ Հայաստան են իրաւուսած, ամսական 250 ռուբլով սոցիալիստ ըլլալու համար...։ Յիշեալ գրողները ըստ ռոճկացուցակի փելքրուարի 15ին արդէն սոցիալիստ են եւ իզեր են իրենց բոլոր կապերը ազգային շրջանակներու հետ ... Ահա այսպէս կը ըլլայ բոլոր գրողներուն վախճանը, որոնք իրենց քարոզած «ամկաշառութեանէն» ու «մաքրութեանէն» պարտ մը չեն կրտեր անդին դներ, իրենց ծերութեան օրերը զարդարելու եւ պարուն մեռնելու համար...»⁷⁹:

Ծիշէ է, որ Իսահակիանի հանդէա այս խասութիւնը պիտի մերմանայ, յայտնօրէն՝ յետագայ անձնական շփումներու ու համակրանքի իր հետեւանք - առանց սակայն լրի անհետանալու։ Այս վերաբերումին անդրադարձ եղաւ աւելի վեր։ Նոյնպիսի ներողամիտ, համակրական վերաբերում կը հաստատենք Ստ. Զօրեանի հանդէա, որուն ուղղուած իր նամակը (1965), սիրալիր բայց մեղմօրէն մեղադրական, շատ բնորոշ է դարձեալ։

«... ես մեծ հաճոյքով եմ կարդում քո պատուածքները ... Դու զուսպ ես եւ չսփաւոր ոչ միայն քո գրուածքներուն, այլև քո առօրեայ կեանքում ... Դու որպէս խակական գրող ճիշջ է որոշ զուրք զուիր սրանց արդառող սոցիալիզմին (...), բայց ովք քեզ ամէջամք ճանաչում է՝ պիտի դրանք ուկորներ էին, որոնք զցեցիր «շան» առաջ, որպէսզի բոյլ դրայ քեզ զբաղուել խակական արուեստով։

Սպիտակն, դու շատ լաւ գրող ես, ապրեն, աւելի Զօրեան դառնաս։ Բայց...

Բայց դու մի մեծ մեղք ունին։ Դու սքանչելի պատկերացնում ես անցեալը,

77 Կայ արդեօք վերադարձի մի նշոյլ կամ թնաւեր, տնաւեր վասպուրականցին, Վանուիի Թովմասեան, «Ազգ - Սշակոյք», Եր., 21 ապրիլ, 2007։

78 Կարմիր Օրեն, էջ 340-341։

79 Սահապուր Օրագիր, էջ 174։

զանց առնելով քո ապրած դարաշրջանը... »⁸⁰:

«Անցեալապաշտութեան» նոյն մեղքով պիտի ամբաստանուին նաև Կեմիրճեան, Ն. Զարեան եւ այլը: Տեղի տալով հեգնական մեկնաբանութեան մը. «Այսքան էլ բուռն զզուանք դէպի սովելրական կարգերն ու իր թեմաները... »⁸¹:

Հակադիր ուղղութեամբ մը, երգիծաբանը կը շնորհաւորէ Շոլոխովը, որ՝ «մեծ գրող` (...) գրում է միայն ճշմարդութիւնը»:

«Երբ ես կարգացի նրա «Հերկած խոպանի» առաջին հակորը՝ ասացի:

- Մրա երկրորդ հակորը չի լինի:

Եւ իսկապէս էլ նրա երկրորդ հակորը չգրեց Շոլոխովը:

Ի՞նչո՞ւ:

Որովհեիրեւ նա իր վէպի առաջին հակորում միանգամայն ճշմարդացիօրէն լրալով բոլշեվիկների՝ իին կարգերը լրապալելու պատմութիւնը, բնականաբար երկրորդ հակորում պիտի լրար նոր կարգերի կառուցումն, որ... գոյութիւն չունի»⁸²:

Դ- Սեփական արժեքի գիտակցութիւնը («Արագիլի իրաւունքով»)

Վարչակարգի հանդէա ատելութիւնը, կենսապայմանի դառնութիւնը եւ կոչումն խորապէս գիտակից արժանաւոր գրագէտի հպարտութիւնն ու յանձնառութեան տրամադրութիւնը, փոխննիվոխ՝ աւելի կամ նուազ շեշտումով, կ'երեւին բոլոր օրագրային գործերուն մէջ:

Ի հակադրութիւն բազմիցս շեշտուած այս վիճակին՝

«Ծակ արժէքաւոր միքեր ու կարծիքներ ունեմ ես, քայց դոնէդուու ընկած, ոչ մի սովելրական թերթի չեմ կարող վաճառել դրանք ու օրուայ հացիս փողն աշխատել:

Խորագիրներն ինձ հարցման են.

- Մարքսն էլ այդպիսի կարծիք յայլունէ՞լ է:

- Ո՞չ - պարասիստում եմ:

- Էնգելսն է՞լ չի յայլունի:

- Ո՞չ:

- Լինի՞նը (...)

- Մեզ պէտք չեմ ուրեմն քո կարծիքները ...

- Քայց յայլմած կարծիքներս ուշադրութեան արժանի քանի քանի են:

- Եթէ արժէքաւոր լինէին, մրանց կողմից յայլուուած կը լինէին... »⁸³:

Վարդան Աճեմեանին ուղղուած նամակը, վերը յիշատակուած, բնորոշ է զայրացած ինքնահաւասարութիւնի, սեփական արժեքի հոչակման՝ ընդդեմ պետապարտիական «պատուիրուած» գրականութեան:

«Անմիիթար վիճակ է ապրում ոչ միայն մեր քայլրոնք, այլ ողջ գրականութիւնը (...)

Ի՞նչն է սովելրական գրականութեան այս անմիիթար վիճակի պարմառը: Այն, որ մեր դեկավարները արուեստը ուզում են իսպաս դնել միայն մի զաղափարի,

80 Նամակ Ստեփան Զօրեանին, «Ազգ - Մշակոյթ», Եր., 19 դեկտ., 2009:

81 Կարդիր Օրեր, էջ 70:

82 Անդ, էջ 364:

83 Անդ, էջ 71:

հաշուի չառնելով, որ աշխարհում գոյութիւն ունեն նաև այլ զաղափարներ: Արուեստը գոյութիւն ունեցող բոլոր զաղափարների սինթեզն է: (...) գրողը չի կարող միայն մի զաղափարի երկրպագելով արուեստին ծառայել:

Բայց, սիրելի Վարդան, բողնենք այս բոլորը եւ վերադառնանք իմ պիեսի մասսին քո յալուրնած կարծիքին: (...) եւ ուզում եմ իմանալ, դու իմ պիեսը քո ո՞ր աշքով ես կարդացել, պերակա՞ն թե մասնաւոր: Եթէ (...) պերական՝ այդ ոչինչ: Պերութեան ամէն ինչը փոփոխական է, սկսած ղեկավարներից մինչեւ կոլխոզային սխափեմը, որը հիմա սկսել է սովորզի վերածուել:

Հիմա՝ իօսքի կարձը: Դու իմ պիեսը չես հասանել այնպէս չէ՞:

Եթէ «Սունդուկեանի քարրոնին» կից գոյութիւն ունենար նաև մի «Պնդուկեան քարրոն», եւ ինքս այնպես ներկայացնէի իմ պիեսը, դու պերի գրեսէիր, թէ ինչպէս «Սունդուկեանի» հանդիսարեսները ջրվէժի նման «Պնդուկեան» կը լցուիին գրեսէլու ներկայացում...»⁸⁴:

Իր բազմարի դիմուններէն մէկուն մէջ, Լեռ Կամսար պիտի շեշտէ.

«Ես իմ ժանրի մէջ ներկայիս միակ եւ հայ ժողովրդից սիրուած հեղինակ եմ: Անդիք Խսահակեանը Յօական քուականներին ինչ գրում էր Փարիզից: «Դու ամբողջ արդասահիմանում միակ կարդացուող հեղինակն ես»: (...) Նոյն սէրն ու համակրանքը վայելում եմ նաև երկրի ներսում: Բասարգեարում, ուր ապրում էի քաղաքից վրարուելուն հերեւանքով, իմ գրումը ուխտարենի էր բոլոր այնպես այցելողների համար»⁸⁵:

Թէ բառացիօրէն համրութեան դատապարտուած հեղինակը, արժանապատի եւ սեփական արժէքին խորապէս գիտակից, ինչ ողբերգութիւն կ'ապրի, կրնանք դատել կարդալով այսպիսի համեմատութիւն մը, անսպասելի պաթեթիք՝ երգիծաբանի մը համար.

«Այ խմբագիր,... ֆելինուուն քերում եմ քեզ՝ չես լրասում քո քերուս. «Սովետական Հայաստանին» եմ լրասում՝ չի լրասում, քա ես ի՞նչ հող լրամ զլիիս:

Յիսուսն էլ մի մսուր ճարեց Քեղդէիս քաղաքում ծնուելու համար. ախր ես այդ «մսուրից» էլ զորկ եմ: Պէտք է մընել վերջապէս այն «մօր» դրութեան մէջ, որ լրասապում է երկունիքի ցաւով ու գեղ չի գրասում ծնելու համար»⁸⁶:

Յայսնաբերիչ գրողի կոչում՝ նոյնքան որքան յուզական խառնուածքի, բնարական այս զրոյցը իր բանաբանանին հետ.

«Հոգեակ քանաքաման, ծանը ու քառակուսի քո գոյութիւնը բող անպակաս լինի սեղանիս վրայ: Ես դեռ շատ ասելիքներ ունեմ: Քո հիւրընկալ լայն քերանը բող յաւերծ բաց մնայ... Եկ իմ ծուռ գրիչ, եկ «ծուռ նայենք շիրակ խօսենք...»⁸⁷:

Գրողի կոչումի կողքին, կը հանդիսավոր երգիծաբանի իրաւունք ու պարտաւորութիւններ յուշող բազմաթիւ արտայայտութիւններու, նոյնպէս տարազուած՝ տպանորիչ փոխաբերութիւն-համեմատութիւններով: Երբեմն՝ կրկին՝ ծնունդ տալով թեւաւոր խօսքի անմոռանալի ննուշներու: Ինչպէս հետեւող երկու օրինակներուն մէջ.

«Անսուրը բոշումներից՝ անգղն ու արագիլը լրադիցին կարգով առանձին իրաւունքներ են լրայելում (...) Արագիլին սպանելն անգամ մեղք է համարում, եւ այդ անձոռնի բոշումնը (...) շինում է իր բոյնը մարդկանց լրան կրութին (...) Ինչո՞ւ:

84 Ծնրգ. 28:

85 Բանտիս Օրագիրը, էջ 129:

86 Դիւան Լեռ Կամսարի, «Ազատամարտ - Վարուժան», N 7 (20), Եր., նոյեմբեր, 1994:

87 Սոցիալիզմի Սահարա, էջ 30:

Որովհելի արագիլը ոչնչացնում է մարդկանց թշնամիներին՝ կոկոսն զորդին, օջնին եւ այլ բունաւոր մորեիններին:

Եթէ յանձնաժողովը գլուխ, որ ես իրաւում ունին ապրել, բող գրի, որ բոյլապրուած է ինձ ապրել այս երկրում արագիլ իրաւումքով...»⁸⁸:

Ուրիշ տեղ. «Ես պրոլետ գրող չեմ, ու գրելիս ոչ թէ Զեկայի կամ Յեկայի բերնին եմ նայում, այլ ուղիղ առջևս դրուած գիերբակիս: Ես օազիսի արմատնին եմ, որ չեմ կարող պարող չփալ, անգամ եթէ իմանամ, որ ուզող չի լինի»⁸⁹:

Ինչպէս միշտ, սրտառուց զապուրին եւ արժանաւորութիւն կը բխին Լեռ Կամսարի կեանքի վերջին տասնամեակի հետեւեալ դիմումն եւս.

«Ես ծեր եմ արդէն եւ լրամայում երիշասարդ ուղեւորակները իրենց տեսքն են առաջարկում ինձ, բայց ես գիտում ունին ամրարած բազմաթիւ շատուած միքեր, որոնց ավտոսում եմ հեկու գերեզման փանել: Ուզում եմ քամել մզել իմ էուրիսը ու մարդկութեան պիտիան աշխարհին բողնել ու հեկու գերեզման փանել միայն իմ մասհանացու մասը, որն ոչ ոքի է հարկաւոր...»⁹⁰:

Գրագէտի արժեքի ու արժանաւորութեան թեմայով՝ լեռկամսարեան գործին մէջ յատուկ տեղ ունին, շատ կանուխէն, Յակոբ Պարոնեանի առնչուող ակնարկներ, մի քանի ամբողջական գրութիւններ, որոնց կարգին՝ երկու գրոյցներ - «Պարոնեանի գրական հասցէն» եւ «Պարոնեանը Հայաստանում» (Երկուքն ալ՝ 1964): Նախ՝ հատուած մը առաջինէն.

«Կան ասրուածներ, որ իրօք «ամէն տեղ են»:

Դրանցից մէկն է հայ երգիծաբանութեան ասրուած Յակոբ Պարոնեանը:

Մենք գրողներ շակ ունենք: Մանաւանդ իմաս: Բայց այս գրողներից շակերը չեն համարձակում առանց իրեն՝ ընթերցողի դուռը ծնծելու ներս մղնել...

Իսկ երբ Պարոնեանն է մօպենում, ընթերցողը, դրան երեւ սպասողի նման, ուղնաձայնից կուհում է Պարոնեանի մերձեցումը եւ անմիջապէս դուռը բացում է ասելով:

- Ո՞ր ես. մեռայ քեզ սպասելով: (...)

Երգիծաբանութիւնը գրականութեան մէջ ամենաղեքիցիպային «ապրանքն» է: Կեանքի մէջ շակ կան լալու բաներ, եւ մարդն էլ իր կեանքի վերջակէտը դնում է լացով:

Զեկ եմ բողնում երեւակայել, թէ այսպիսի մարդը ինչքան պիտի ցանկանայ կեանքի մէջ զէք մի անգամ ծիծաղել:

Իսկ այդ ծաղրը քեզ կու դայ միայն Յակոբ Պարոնեանը:

Կան, ի հարկէ, նահանակարկադ երգիծաբաններ, որոնց գործերը, քարքոնից շինուած կօշիկների նման, խանութիւն գուլիս՝ ճանապարհն... ծակում են:

... Առանց ծիծաղի կեանք չկայ...»:

Հատուածը կ'աւարտի դարձեալ թեւաւոր խօսքով մը. «Սրեղծագործութեան ժամանակ եթէ Ասկուածը իր վրայ ծիծաղէր, Արդու Համիլի նման անզուք մարդ չէր սպեղծի»⁹¹:

Իսկ «Պարոնեանը Հայաստանում» կը թեմադրէ գլուխ-գլխի գրոյց մը՝ Լեռ

88 Բանտիս Օրագիրը, էջ 48:

89 Լոյս է տեսել «Սոցիալիզմի Սահարան», Վանուիի Թովմասեան, «Ազգ - Մշակոյթ», Եր., 7 նոյ., 2009:

90 Ժամանակի կամ աւելի ճշշտ իր խելքի գործ, Վանուիի Թովմասեան, «Ազգ-Մշակոյթ», 20.10.2007:

91 Սարդը տանու շորերով, Եր., «Հայաստան», 1965, էջ 317: Հրատարակման պահուն կապանքի ենթարկուած այս հատորին մասին, տես՝ ծնթօք. 1: Տես նաեւ՝ Տպուած եւ անտիպ էջեր, էջ 317:

Կամսարի եւ իր հոգեհօր միջեւ: Զայն Հայաստան հրատիրելով, երգիծաբանը, Հայաստանի «թերութիւնները» խոստովանելով հանդերձ, իրեւ թէ կը փորձէ Պարունանը «վերադասիարակել»: Չուր ճիզ:

«... Այնքան բորբոքուեց մեծ երգիծաբանը, որ ես վախեցայ այս վիճակով արան Հայաստան բերել: Իր զայրոյթը մեղմել փորձելով՝ ասացի:

- Ուրդ պագմեն՝ հանդարբուիք: Ամէն երկիր իր սովորոյթն ունի: Սեզ մօք ունի մէկին չի կարենի ուղղակի աւանակ անուանել: Նա «որոշ չափով» է աւանակ: Նրանց՝ ում աւանակ են անուանելու՝ ջորի պիտի ասես նախ. իսկ «չորքուրանի» ասել՝ այդ արդէն անհնար է: Սեզ մօք մէկը ինչ յանցանք էլ գործելու լինի՝ երեք ուրից աւելին արարուուած չի ունենալու: Երկու, ամենաշաղը՝ երեք:

- Ինչո՞ւ, ձեր երկրում ուրքի պակասութի՞ւն կայ:

- Ոչ ովաներ շապ ունենք, բայց խոն չի կարելի մեր ունեցած բոլոր ովաները բերել շաբել մի յանցաւորի պակ:

- Լան, երկու ուրքով ալ կը գոհանաւ. լոռիր արոնց անունները, որ «Ազգային ջոշեր» գրեն:

- Անոն պալ չի կարելի: Պէտք է գրես՝ «որոշ մարդիկ» կամ «ոմանիք»:

- Անան է նէ, ես Հայաստան չեմ զար,- ասաց Պարունանը եւ լուղը նայրեց:

- Գամ դերանուննե՞ր ծաղրեմ:

[...] - Կը գրէք «Ազգային Փոքրիր»... Ի՞նչ պարբերութիւն:

- Փոքրերի մասին քող վիրը երգիծաբաններ գրեն, ես չեմ կարող...»⁹²:

Դասն եզրայանգումներու պահուն եւս, Լեռ Կամսար կը պահէ «մեծի» արժանաւորութիւն ու արժանապատութիւն.

«Բոլշևիկեան կառավարութիւնը հերիարի ան վիշապն եղաւ, որ նապած իմ եւ ժողովրդի մէջպիդ արգելեց ամէն լրեսակի հաղորդակցութիւն իրար հետք: Իսկ թե աքսորեց ու վառեց զրբերս, որ չկարդան, վերադարձիս էլ այնպէս իսցեց բերանը, որ ծաղրուն չհանեմ:

- Ինչո՞ւ:

- Որ չորոսմ ճշԸՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ...»⁹³:

Ե- Եական անհեթերութեան մը գիտակցութիւնը
(«Սի գրչախաղ գոյութիւն չունեցող թղթի վրայ...»)

Երգիծաբանը յաճախ ուրուագծած է կենսապայմանի դաժանութիւնը՝ խորիր-դային դրախտի ծոցին: Բայց «Ով եմ ես» ինքնաներկայացումը, որ մասամբ վկայակոչուեցաւ արդէն, իր շարունակութեան մէջ կը հասնի աննախընթաց ուժգնութեան մը.

«... Իր ողջ կեանքում զազանանցի նեղ վանդակի մէջ փակուած կապիկի կեանքն ուստինասիրելով՝ կարո՞ղ ենք կարծիք կազմել կապիկների ցեղի առանձնայակութեան մասին եւ այս մոցնել կենացարանութեան դասագրի մէջ: Մի կապկի, որն օրնիբուն օնանիզմով է զբաղում եւ աչքը վանդակի դրանը՝ հերթական կերի է ապատում...

Կարո՞ղ ենք զազափար ունենալ առխուծի մէծահոգութեան մասին, երբ աս իր

92 Անդ, էջ 319:

93 Սաստիկ Կոմունիստներ, էջ 7:

կարաղութեան մէջ միայն վանդակի երկարներին է զարևում:

Այսպէս էլ ես եմ իմ կեանքի երկրորդ կէտում:

Կարո՞ղ եմ իմ խելացի լինել, երբ խելքս գործածելու հնարատրութիւն չունեն: Ինչքա՞ն լայն պիտի լինի սիրուս, որ բոլենիկ բռնապետներին ըստ արժանաւոյն ապրելուց յեկոյ դեռ տեղ աւելանայ ոեւէ մէկին սիրելու համար: Կամ երբեւ կերե՞լ եմ իմ ցանկացածը, որ կարողանամ պատմել իմ ճաշակի մասին: Ինչպէ՞ս կարող եմ քաջ լինել երբ ձեռներս դարուած են կրես ու շղայուած»⁹⁴:

Սակայն նոյն հասուածին մէջ որոշ տեղեր՝ կեանքի էական անհեթեթութեան թեման կը ներկայանայ իր ողջ մերկութեամբ, այս անգամ՝ սկեպտիկութենի անդին՝ անհեթեթի ծանր յոռեսեսութեան գոյներով. կարծես խորհրդային կենսապայմանը՝ իր դաժանութեամբ՝ ըլլար մէկ դրսեւորումը տիեզերական այդ անհեթեթութեան.

«Ես դեղուկիս ծնունդ եմ: Մինչ ուրիշներն իրենց կեանքի վերջում են ասում «ունայնութիւն ունայնութեանց»՝ մանրամասն ապրելուց յեկոյ, ես ծնունդին ասացի:

Մի ուրիշն իմ տեղ լինէր՝ այդ ասելուց յեկոյ այլեւս չէր ապրի, բայց ես ապրեցի իմանալու համար, թէ ինչքան է այդ կեանքն ունայն:

Է՛, պարզ է, թէ ինձ նման աշխարհ եկողը ինչպէս պիտի վերաբերուի կեանքի երեւոյթներին:

Չեմ զգացել ուսման ծարաւ, ես դպրոց եմ զնացել բռնի ոչինչ չսովորելու համար:

Չեմ հասկացել, թէ սիրելու համար ինչո՞ւ անպայման պիտի ամուսնանալ: Կամ ինչո՞ւ մէկ կնոջ հետ ծերանալ եւ ոչ աշխարհի բոլոր կանանց հետ երբեք չծերանալ:

Չիւացայ՝ ինչ քան է կրօն: Բնչո՞ւ մարդիկ իրենց աղօքքներում երկնքի արքայութիւնն են ցանկանում: Անիմասիր կեանքը շարունակելուց ի՞նչ օգուր: Յիմարութիւնը որ երկարի՝ իմաստութեան՝ կը հասնի: [...]»

Այս բոլորից յեկոյ խորհուրդ եմ դալիս ծեղ իմ կեանքում ոչ մի իմաստ չփնտրիլ. ես մի գրչախաղ եմ գոյութիւն չունեցող բորբ վրայ»⁹⁵:

Նոյնը՝ երբ մարդու նահկանացու ճակատագրին նասին կը խորհրդածէ, երեւութապէս միայն թեթեւ, բառախաղային շեշտով մը.

«Մարդն անմահ է, քանի չի ծնունդ ծնունդուն պէս դառնում է մահկանացու:

Այս ճշմարդութիւնն ափսոս ուշ իմացայ, եթէ ոչ՝ ես կը ծնունդի՞: Ի՞նչ միկր մի քանի դարի քոռ ու բուխալ ապրել՝ զնալ յափեկան մեռնիկ...»⁹⁶:

Օրագրային ուրիշ դիտողութիւն մը կը կրկնէ-կամրազրէ տիեզերական անհեթեթի այս տեսիլը, այս անգամ՝ շեշտելով համաշխարհային գաղափարա-քաղաքական բոլոր համակարգերու ժխտականութիւնը - խորհրդայինին հետ՝ դրամատիրականը: Ոճային խտութեան կողքին, ուրեմն, անիկա շահեկան է իբր գաղափարական կեցուածքի լրացում.

«Ժողովունոր: Ես քառասունորս դարի տցիալիզմի դէմ պայքարելով զնում եմ դէպի կապիտալիզմ՝ դուք էլ եկես ընկած հերեւում եք ինձ:

Բայց այսօր մի վակ քան լսեցի:

94 Անդ, էջ 5:

95 Անդ, էջ 271:

96 Սոցիալիզմի Սահարա, էջ 57:

Ասում են, որ կապիրալիզմն էլ է ճնշում անհարի ազարութիւնը:

Ասում են՝ սոցիալիզմը սրով է հասկակեցնում մարդկանց, կապիրալիզմը՝ փողով: Այս պայմաններում դէպի կապիրալիզմ գնալը ճշանակում է ջրից դուրս գալ ընկնել ջրհեղեղ:

Իսկ աշխարհում այս երկու սիստեմներից զարդ ուրիշ չկայ. ի՞նչ անել:

Յայրաքարում եմ.

Ժողովուրդը, մեր նաւը փշրուեց, ու մենք գնում ենք ջրի լրակ: Ով կարող է, քող մի աշխարհայիշացքի բեկոր ծեռքը չգած՝ իր կենացն ազարի:

Ես լողում եմ դէպի Ռոբինզոնի կղզին»⁹⁷:

Կամսարեան իմաստութեան եղայանքից այս շեշտադրումը, որքան ալ ժխտական, ուժեղ ու յստակատես անհատականութեան մը մօտ չի զարմացներ մեզ: Ընդհակառակը: Նախնական եսակեղունութեան հակադրուտ՝ գաղափարական, գիտակից անհատապաշտորթիւնն է որ կը խօսի, արժանաւոր թել անպատրանը ապահովումը՝ անհատի ինքնամշակման կարողութիւններուն, որուն յաճախ կը հասնին բարձր հոգիներ՝ իրենց կենացին ուղեծիրի աւարտին...:

զ- Ուահվիրա այլախոհը՝ իր ոստիսի կործանումն քսան տարի ետք

Այսօր, նախկին վարչակարգի անկումն քսան տարի ետք, անկախ պետականութեան երրորդ տասնամեակի սեմին, Լեռ Կամսար կը ներկայանայ իբր խորհրդային ո՞նց ժամանակաշրջանի մնայուն, բացարձակ այլախոհը, բացառիկ դէմք՝ հաւանօրէն համամիութենական չափերով⁹⁸: Եւ որ արմատական հակադրումով անընդհատ հակադրուեցաւ համայնավար գաղափարախմօսութեան և խորհրդային վարչակարգին ու «արժեքներուն», սկսած 1918ի իր հակա-լենինեան մարզարեաչունչ «Փելիխտոնեն»՝ մինչեւ մահը, երեւութական սառցահալի մը տարիները: Իր կտակ-քաղցանքը, արտայայտուած քանի մը տարի աւելի կանուխ, բաւական պերճախոս է ինքնին.

«Ես ինորում եմ ծեղ ինչ բաղելիս բերանքսիվայր դնել հողը... որ այս կառավարութեան երեսը չդիմանալ:

Սի երկմագէք, երեսէ ուժիմը փոխուելիս, անզամ եթէ ամբողջովին փրած էլ յինեմ՝ դարձեալ շուր պիտի զամ մէջքին վրայ...»⁹⁹:

Հաւատքի ժայռային ամրութեամբ մահը զանցող այս կտակը, եթէ՝ ընդհանուապէս լսած՝ արտայայտութիւն է զօրեղ անհատականութեան մը, այսօր միանգամայն կը հնչէ իբր պատգամ ու երաշխիք՝ Լեռ Կամսարի հոգեւոր կենդանութեան, ներկայութեան մեր միջեւ:

Սակայն...

Սակայն պէտք չէ մոռնանք, միւս կողմէ, որ Լեռ Կամսարի ճանաչումն ու արժեւորումը կը մնան մասնակի: Եւ որ ան տակաւին կը գտնուի ամբողջական վերականգնումի նախասենեակը՝ սպասումի մէջ:

Պարզ ու անկեղծ խօսինք: Սեծ երգիծաբանը այսօր չէ գտած ճանաչում՝ իր լիարժեք դիմագիծով ու արժեքով: Տիրող մտայնութեան ու արժեհամակարգին հա-

97 Սաստիկ Կոմունիստներ, էջ 100:

98 Այս իմաստով, հրամայական անհրաժեշտութիւն է Լեռ Կամսարի գործի թարգմանութիւնը լայն տարածքի լեզուներու, սկսած անշուշտ՝ ոռւսերէնեն:

99 Կարմիր օրեր, էջ 17 (մէջքերուած Վ. Թովմանեանի կողմէ):

մար՝ ան «ընդունուած է», ինչպէս ընդունուած են, կամ հանդուրժուած, գրական-մշակութային որոշ այլ գործիքներ: Եր անտխաբներու հրատարակութիւնը կը կատարուի... շնորհի կտակակատար հարազատներու եւ մեկենաս բարեկամներու ճիգերուն: Ծիշդ է, մամուլի որոշ օրգաններ յատուկ համակրանքով իրենց սիմակները բացած եղան իր նշխարներուն առջեւ: Ծիշդ է նաև, որ մրցանակներ ու շնորհանդսներ եկան՝ ուշացած ճանաչում ու յարգանք մատուցանելու (Թէքեան մրցանակ՝ «Մահապուրծ օրագիր»)ին, կամ Գրողներու միութեան նախաձեռնած շնորհանդսքը հետեւող «Սոցիալիզմի Սահարան» հատորին), ինչ որ յուսալի բայլ մըն է դէպի աելի արդար ու ամբողջական պարտահատուցում: Բայց ասիկա օրինաչափ երեւոյթ չէ: **Օրինաչափ կը մնայ՝ մասնակի ճանաչումը, որ չի դադրիր նաեւ անտեսում ըւպալէ:** Օրինաչափ՝ բացակայութիւնը դասագիրքերէ ու «պաշտօնական» գրական ժողովածուներէ, գրականութեան պատմութիւններէ....:

Այս բոլորը՝ ո՞չ արդեօր, որովհետեւ խիզախ երգիծաբանին կրած հալածանքներուն լրի բացայայտումը, անոնց առջին իր գրած էջերը կրնան քոյազերծել մօտ անցեալի եւ որոշ «սրբութիւններու» առնչուած ամօթալի փաստեր....:

Խօսելով նոյն հալածանքներուն մասին, նոյնքան ամօթալի՝ որքան այդ փաստերը, չքմեղանքի փաստարկումներն են, սկսած սառցահալի տարիներէն ու շարունակուած վերջին քաննամեակին, թէ՝ «Ժամանակները» կը պարտադրէին այդպիսի վերաբերում, թէ՝ Լեռ Կամաար ու այլ հալածուածներ «Ժամանակի զոհեր» էին....:

Բայց չէ՞ որ երգիծաբանը կանխար խարանած է այդպիսի դիմակաւորներ, խլած անոնցմէ՝ իրենց ամօթը ծածկող թզենիի ողորմելի տերեւը.

«Հայասպանի կոմկուսի բարպուղար Սուլէն Թովմասեանը քաններորդ համագումարին յայգարարից, որ Բերիան ամբողջ քամ լրարի Հայասպանը աւերից եւ քնակշուրիւնը բանկիրում ու արտուրներում կուրորից:

Հարցնում եմ. այս ամբողջ աւերածութիւնը ո՞ւմ չեռորդ կարարուից:

Պարասխանում եմ հայի:

Կացինը հայի չեռքն էր, նա մարդնանշում էր, հայը զլուխը թոցնում:

Ու այդ կուրորածը, չնայած որ իմաս Բերիան չկայ՝ չի դադարում:

- Ի՞նչո՞ւ:

- Որովհելին քամ լրարի կուրորոդ չեռքը ամենապակասը մի լրարը լրարի էլ պիրի կուրորի... իմերցիայով»¹⁰⁰:

«Ժամանակին» ապահնող քոլածածուկներուն ուղղելով խօսքը, Լեռ Կամասարի քաջարի ժառանգորդ-կտակակատարն ալ հարց պիտի տայ իր կարգին. «Ո՞րևէ «Ժամանակն է մեղատոր»-ը. բա՞ի իմադը, մարդ Ասլույ, ամենասառվորական մարդկային իսի՞նքը... Տականքը միշտ լրականը է, ժամանակը ի՞նչ հող լրայ զլիին...»¹⁰¹:

Հաստատումը անվիճելի է՝ բարոյական իր իմերով եւ իր ընդհանրութեան մէջ: Բայց հարկ է աւելցնել. - Չկա՞ն որոշ ժամանակներ՝ աւելի «ատակ» տականք ու ապականութիւն ծնելու, քան որիշներ: Եւ երէ այդպիսի ժամանակներ ապրեցաւ հայրենի երկիրը (կամսարեան ո՞չ գործը՝ վկայ...), որքա՞ն ատեն կը պահնջէ ապականութեան ամպը՝ լրի ցրուելու համար մեր երկինքէն....: Ու ամբողջական հալածանքի տասնամեակներէ ետք՝ որքա՞ն կրնայ տեւել կրատրակա՞ն

100 Անդ, էջ 107:

101 Ժամանակի կամ աւելի ճիշտ իր խելքի զոհը, ծնթգը. 90:

հալածանքի, լուրեան դաւակցակա՞ն հալածանքի ամպը, դարձեալ... իներցիայով:

Պէտք կա՞յ հոս յիշեցնելու, տակաւին, որ երեւոյթը ախտանիշերու ամբողջ խումքի մը՝ **սինդրոմի** մը կը յդուի. ամբողջ ոլորտի մը՝ կէս-ճանաչուած, կէս-անգիտացուած պատմական փաստերու եւ անոնց առնչուող մարդկային ու ընկերաբաղաքական արժեքներու: Վերաբերում, որուն ենթակայ կը մնան՝ այս դժուարահաճ Դիոզինէսին հետ ու ննան, իր այնքան սիրած, յարգած Վանայ «Արամ իշխանէն» սկսեալ՝ մինչեւ իր գորգուրացած դասական ուղղագրութիւնը¹⁰², ու մինչեւ (թէկուզ դեռ անչափահաս) ժողովրդավարութեան յիշատակը Հայաստանի առաջին Հանրապետութեան, ուր օր ցերեկով, մասովի սինակներէն կրմար խարանել Քաջազնունիներ ...: Ժամանակներ, որոնց թերեւս կարօւնար նոյնիսկ այսօ՛ր, երէ ապրէր մեր ներկան...: **Խորհրդային վարչակարգին շեշտօրէն հակադրուած եւ օրին հալածուած արժեքներ,** որոնք այսօր, **Խորհրդային շատ «արժեք»ներու մերժումէն ետք, կը շարունակեն իրենց կարգին... մերժուած մնալ - նոյն իներցիայով:** Ինչպէս՝ վարչակարգի օրով աճեցուած եւ կամսարեան գործին մէջ խարանուած որոշ ախտեր, երեւի, դեռ ատեն մը քաղաքացիական իրաւունքով պիտի վերապրին մեր մէջ - միշտ նոյն իներցիայով...

Լեռ Կամսարի դասումը՝ ներկայի պայմաններով իսկ «դժուար մարտելի» փաստերու եւ արժեքներու շարքին, չէ՛ բնաւ յարակարծիք, **պարադոքս:** Այլ պարզ ապացոյցը, շատ հասկնալի ու յարիլ, Լեռ Կամսարի գործին ե՛ քաղաքական արմատականութեան, ե՛ աւելի անդին՝ անոր մարդկային-քարոյական խոր նշանակութեան:

Կու զա՞յ պահը, երբ ազգովին կը հաւաստենք, կ'ամրագրենք, որ քաղաքական երգիծանքի, իմաստութեան եւ մարդկայնութեան ախտյեան Յակոր Պարոնեանէն ետք, յիսնամեակ մը հեռաւորութեամբ, մեր ժողովուրդի ծոցէն ծնած է ու ստեղծագործած՝ քաղաքական ու քաղաքացիական նոյն խիզախութեան, միանգամայն նոյն ողջախոհութեան տէր եւ նոյնքան հանճարեղ երգիծաքան, բնիկ վանեցի, ապա Երեւան, եւ վերջապէս՝ սիրիրական թէ բասարգեշարեան արսորավայրեր ապրած Արամ Թումանեանը կամ Թովմասեանը, աւելի ծանօթ՝ **Լեռ Կամսար գրչանունով:**

Ամրագրում՝ որ, հայանցիկ արժեւորումներէ անդին, հանգամանօրէն պիտի վերահաստատէ զայն մեր գրականութեան մեծերու պանթեոնին մէջ, իր հոգեհօր-հոգելրօր կողքին, անոր հաւասար: Իր անդրիին տակ փորագրելով նոյն Պարոնեանի հուսկ պատգամը, որ լրիւ կը պատշաճի իրեն եւս. «**Պիտի հալածուիմ, պիտի ծեծուիմ:** Վճառ չունի. Սոկրատ ալ հալածուեցաւ: Ապագայ սերունդ պիտի անմահացնէ իմ անուն»¹⁰³:

102 Տես Կարմիր Օրեր, էջ 228: Սոցիալիզմի Սահարա, էջ 51:

103 Տես Յակոր Պարոնյան, Երևերի ժողովածու 10 հաստորով, հատ. 6, Եր., ՀՍՍՀ ԳԱ իրատ., 1968, էջ 329-330:

Summary

LER KAMSAR: THE DISSIDENT SATIRIST A PORTRAIT AND AN EVALUATION

Haroutiun L. Kurkjian (Athens)

The paper examines the work and personality of Ler Kamsar, the satirical author born in 1888 in Van (Western Armenia, present-day Turkey) who lived for most of his life in Soviet Armenia. Because of his unconstrained character and nature of his work, he was subjected to persecution and exile and later condemned to silence until his death in 1965.

Ler Kamsar's published writings of the 1920s and 1930s were placed under censure; due to his subsequent arrest and exile his unpublished works were partially lost or destroyed. It was only in the 1980s and more prominently at the end of the 1990s that his works were once again published.

The publications of the last decade are from those unpublished "underground" works which were saved and were made possible through the undertaking of his relatives and which reveal a gifted satirist and a brave dissident on a pan-Soviet level, and disclose a powerful moral individuality.

The current work is an attempt to outline a literary analysis and a moral and ethical image; a call for the reevaluation of Ler Kamsar's universal worth.